



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

91
4-34

6922

2012

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ

ԸՆԹԱԳՈՅՆ ՑԵՂԵԿՈՒԹԵԱՆՑ

ԳՐԵՑ

Ա. Մ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ



Կ. ՊՈԼԻԱ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՑՈՎԱՆԵՓԱՅ ԳԱՎԱՖԵԱՆ

—1880—

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ



ԴԱՍ

Հ. Բնական աշխարհագրութիւնն ի՞նչ բանի վրայ կը խօսի :

Պ. Բնական աշխարհագրութիւնը կը խօսի
Ա. Երեսն երեսին, Բ. Տընուբուն կամ ո՞ւն վրայ
որ երկիրս կը պատէ և երկրիս կը վերաբերի,
ինչպէս նաև մթնոլորտին մէջ տեսնուած Ե-
րեսներու վրայ, և Գ. Երկիրս բաղկացնող և
անոր երեսին վրայ դանուած անգործարան և
գործարանառ մարմնոց, ինչպէս քարերու,
հանքերու, բուսոց և շնչաւորաց վրայ :

Ա. Երկրին երեսը

Հ. Երկրիս երեսն ի՞նչ նիւթերէ կը բաղ-
կանայ :

Պ. Երկրիս երեսը կը բաղկանայ շամուէ և
ջուրէ :

ՅԱՄԱՔ

Հ. Ցամաքն ի՞նչ ձեւերով կ'երեւի մեզ :

Պ. Ցամաքը կ'երեւի մեզ իբրեւ դաշ,
լը, հոն, հովտ, հոբէ, լըշ, պարանց, եւայլն,

115408-Խ2

որոնց վրայ խօսուած է քաղաքական աշխարհագութեան մէջ :

Հ. Երկրիս երեսին վրայ ցամաքն ի՞նչպէս բաժնուած է :

Պ. Հիւսիսային կիսագունտին վրայ ցամաքը գրեթէ երեք անգամ աւելի է քան հաշաւոյին կիսագունտին վրայ : Նոյնպէս Ավրիկէի արեւմտեան եզերքէն սկսելով արեւելեան կիսագունտին վրայ ցամաքը երկիցս աւելի է քան արեւմտեան կիսագունտին վրայ :

Հ. Թէ հին և թէ նոր ցամաքին վրայ երկրս ի՞նչ ձեւ ունի :

Պ. Թէ հին և թէ նոր ցամաքին վրայ երկրս ձեւը շատ անկանոն է : Ցամաքին գրեթէ ամէն կողմէն դէպ ՚ի ծով կ'երկնան մեծ և փոքր մասեր, այսինքն ցամաքակղղիք և թերակղղիք . և նոյն խակ երկրիս չորս մասերն, եւրոպա, Ասիա, Աֆրիկէ և Ամերիկա մէյմէկ մեծ ցամաքակղղի են :

Հ. Ցամաքին երեսն ի՞նչպէս է :

Պ. Ցամաքին ի՞նչպէս եզերքը, նոյնպէս երեսն ունի բարձրացեալ և խորացեալ մասեր, այսինքն . լեռներ և հովիտներ կամ դաշտեր : Նոյնպէս իմա կղղեաց համար :

Դ.Ա.Ա Բ.

1. Լերինք

Հ. Լեռներն ի՞նչպէս են երկրիս վրայ :

Պ. Լեռներն երկրիս երեսին վրայ ընդհանրապէս աւելի կամ նուազ երկայն գոտիներ են, և գրեթէ ամէն տեղ կ'երթան ընդերկայնութիւն ցամաքին . զորօրինակ յեւրոպա, Ալպեան, կարպաթեան, Պիւրենեան, Պալգանեան գոտիներն կը ձգուին արեւելքէն արեւմուտք . նոյնպէս են ցամաքակղղեաց վրայ, այսինքն ընդերկայնութիւն ցամաքին, ինչպէս Քէօլէն կոչուած գոտին՝ Սկանտինավեան ցամաքակղղւոյն վրայ, իբերեան գոտիք՝ Սպանիական ցամաքակղղւոյն վրայ, Ալպենինեան գոտին՝ Խոտալական ցամաքակղղւոյն վրայ, և Հելլենական գոտին՝ Թուրքոյ-Հելլենական ցամաքակղղւոյն վրայ :

Հ. Ասիոյ մէջ լեռներն ի՞նչ ուղղութիւն ունին :

Պ. Նոյն ուղղութիւնն ունին նաեւ Ասիոյ լերինք, այսինքն ցամաքին վրայ՝ արեւելքէն արեւմուտք, ինչպէս Ալդայի, Հիմալայա, Տաւրոս, Սպանաւայի կոչուած գոտիք . և հիւսիսէն հարաւ՝ ցամաքակղղեաց վրայ, ինչպէս Հնդկաստանի և Փօցնչինի գոտիք :

Հ. Աֆրիկէի մէջ ի՞նչ ուղղութիւն ունին :

Պ. Նոյն ուղղութիւնն ունին նաեւ Աֆրի-

ԱՐ-ԱԴՐ ԸԾ

Դ. ՄԱԾԿԱ ՊԻՒ
ՀԱԿԱՑՈՒ

62143 · 67

կէի գլխաւոր գօտիք, զորօրինակ, Աղլաս, Քօնկ և Լուսնոյ լերանց գօտիք, այսինքն արեւելքէն արեւմուտք : Հարաւային մասին վրայ միայն որ գրեթէ ցամաքակղղի է, լերինք կ'երթան ՚ի հիւսիսոյ ՚ի հարաւ, ինչպէս Հոդէնդոդիոյ և Քաֆրաստանի լերինք :

Հ. Ամերիկայի մէջ ի՞նչ ուղղութիւն ունին լերինք :

Պ. Ամերիկայի մէջ որ իբրեւ մեծ ցամաքակղղի է, լերինք կ'երթան ՚ի հիւսիսոյ ՚ի հարաւ, ինչպէս Ալլեկանի գօտին՝ արեւելեան կողմը, Ապառաժուտ և Անդեան գօտիք՝ արեւմտեան կողմը :

Հ. Երկրիս Երեսին վրայ լեռներն ի՞նչ բարձրութիւն ունին :

Պ. Երկրիս վրայ լեռներուն բարձրութիւնը միօրինակ չէ . այս բարձրութիւնը ծովին երեսէն 1,400է մինչեւ 8,500 մեդրոյ կը հասնի : Այս վերջին բարձրութիւնն ունի չիմալայա գօտին, առաջինը՝ Գաղիոյ Վոսժ կոչուած գօտին : Մնացեալ գօտիներուն բարձրութիւնըն այս Երկուքին մէջտեղն է :

Հ. Լերանց զառիվայրը կամ շեղութիւնն ի՞նչպէս է :

Պ. Ընդհանրապէս Երանց մի կողմը շատ սեպ և ուղղորդ է, և միւսը՝ շատ մեղմ . զորօրինակ, Ալպեան Երանց իտալիոյ կողմն աւելի սեպ է քան Զուիցերայի կողմը . Պիւրենեան Երանց հարաւային կողմն աւելի սեպ

է քան հիւսիսային կողմը :

Հ. Լերինք երկրիս ուրիշ մասերուն նայելով ի՞նչպէս են :

Պ. Լերինք երկրիս գեղեցկագոյն մասն են . ունին հանքեր, մետաղներ, անտառներ, սառուցեալ և ձիւնապատ գագաթունք, ահեղբարձունք, հովասուն և զուարձալի հովիտներ, երեւոյթ անդամ նոցա հիանալի է :

Հ. Լերանց մէջ յիշուելու արժանի ի՞նչ բան կայ :

Պ. Լերանց մէջ յիշուելու արժանի են աշերք, որ երկրաշարժէ և ուրիշ բնական պատճառներէ բացուած ծակեր են այլ և այլ մեծութեամբ և ձեւով :

Հ. Ալերէն ոմանց մէջ ի՞նչ զարմանալի բան կը տեսնուի :

Պ. Ալերէն ոմանց մէջ զարմանալի են առավերքներ և առավերքներ կոչուած պաղած սիւները որ այրին կամարէն կաթող ջրոյ կայլակներէն կը կազմուին : Երբեմն այս երկու սիւները վերէն և վարէն իրարու կցուելով այրին մէջ գեղեցիկ սիւներ կը յօրինեն : Ջրոյ կաթիլներուն այսպէս կարծրանալուն պատճառ ջրոյն մէջ խառնուած կիրն է :

Հ. Հրաբուղիսք ի՞նչ են :

Պ. Հրաբուղիսք լեռներ են որ կ'արձակեն քարեր, մոխիր, աւազ, բոց և ծուխ, երբեմն նաեւ ջուր և ցեխ :

Հ. Հրաբուղիսք միշտ բորբոքած են :

Պ. Ոմանք մարած են , այլք դեռ վառ են :
Այս վերջիններուն թիւը բոլոր երկրիս վրայ
հիմա 500 է , 14՝ յեւրոպա , 127 յԱսիս , 204՝
յԱմերիկա , և 171՝ յՌվիխանիս : Հրաբուղիս-
ներուն երկու երրորդը կղղիներու վրայ են .
անոնք որ ցամաքի վրայ են՝ ընդհանրապէս
մօտ են ծովերու :



Դ Ա Ս Ս Գ .

2. Դաշտք

Հ. Երկրիս ցամաքին վրայ դաշտերն ուրիշ
մասերուն հետ Բնչ համեմատութեամբ են :

Պ. Երկրիս ցամաքին վրայ դաշտային մասը
գրեթէ հաւասար է լեռնային մասին , բայց
Երկրիս իւրաքանչիւր մասին , այսինքն Եւրո-
պայի , Ասիս , Ափրիկէի , Ամերիկայի և Ավ-
կիանիոյ վրայ՝ այլ և այլ համեմատութեամբ :

Հ. Եւրոպայի մէջ Բնչ հաշպէս է :

Պ. Եւրոպայի մէջ դաշտային մասն աւելի
է քան լեռնայինը : Միջին Եւրոպայի հիւսի-
սակողմը , Գաղիոյ հիւսիսային կողմէն մին-
չեւ թուսիոյ արեւելեան սահմանը , դաշտա-
ձեւ է , բլուրներ միայն կան ուրեք ուրեք ,
մինչ բուն հիւսիսային և հարաւային Եւրոպա
համակ լեռնային է . հոն եւս կան դաշտեր ,
բայց ոչ այնպէս ընդհարձակ :

Հ. Ասիս մէջ Բնչ հաշպէս է :

Պ. Ասիս մէջ դաշտային մասն այն ցամա-
քին գրեթէ մէկ երրորդն է : Միջին Ասիս
մէջ կան անհուն դաշտեր , ինչպէս յեղերս
գանգեսի և ինդոսի , և Պարսկաստանի և Ա-
րաբիոյ տափարակներն , որ անապատ են մա-
նաւանդ քան դաշտ :

Հ. Ափրիկէի մէջ Բնչ հաշպէս է :

Պ. Ափրիկէ ունի ահագին աւազուտ անա-
պատներ : Երկրիս այս մասը դեռ քաջ ծա-
նօթ չէ , կը կարծուի սակայն թէ հոս տափա-
րակ մասն աւելի է քան լեռնայինը :

Հ. Ամերիկայի մէջ Բնչ հաշպէս է :

Պ. Ամերիկայի արեւելեան և արեւմտեան
եզերքը լեռնային են , իսկ միջոցը գրեթէ
բոլորպին դաշտային , թէպէտ Ադլանդեան
ովկիանոսի ափանց վրայ եւս կան տափա-
րակներ : Երկրիս այս մասին վրայ եւս դաշ-
տային մասն աւելի է քան լեռնայինը :

Հ. Ավկիանիոյ մէջ Բնչ հաշպէս է :

Պ. Ավկիանիոյ կղղիք ընդհանրապէս լեռ-
նային են : Աւստրալիոյ հարաւային մասը միայն
ունի պտղաբեր դաշտեր և աւազուտ անա-
պատներ : Ներսը դեռ անծանօթ է :



ԴԱՍ Դ.

3. Կողիք

Հ. Կղղիք Բնչ են :
 Պ. Կղղիք ընդհանրապէս ծովին երեսէն
 գուրս ցցուած գլուխներ են լերանց, մերթ
 ցամաքին մօտ, ինչպէս Եւրոպայի, Ասիոյ և
 Ամերիկայի կղղիք, և մերթ ցամաքէն հեռու,
 ինչպէս Աֆրիկէի և Ովկիանիոյ կղղիք :

Հ. Կղղիք Բնչ ձեւ ունին :
 Պ. Ոմանք, իբրեւ լերանց շղթայի գլուխ-
 ներ, կարգաւ են, ինչպէս Ալէութեան, փոքր
 Անդիլեան և Գուրիլեան կղղիք . այլք լերան
 մը ողն են երկայնաձեւ, ինչպէս Գուպա,
 Սումադրա, Գորսիդա, Եւրէա (Նէկրէբոն),
 Մատակասդար . ոմանք եւս առանձին լերան
 մը գլուխ են, ինչպէս Արքիպեղագոսի, Ան-
 դիլեան և Ովկիաննեան կղղիներէն շատերը .
 դարձեալ ոմանք փոքր ցամաք երկիրներ են
 լեռներով, դաշտերով և գետերով, ինչպէս
 Վւստրալիա, Մեծն Բրիտանիա, Իրլանտա և
 Իզլանտա :

ԴԱՍ Ե.

ԶՈՒՐ

Հ. Երկրիս երեսին վրայ ջուրերը քանի՞ են :
 Պ. Երկրիս երեսին վրայ ջուրերն երկու են,
 Ա. Յաճառային և Բ. Ծալույին :

Յամաքային ջուրք

Հ. Ցամաքային ջուրերն որո՞նք են :
 Պ. Ցամաքային ջուր են աղբերե+ կամ ական+ ,
 ճեղուր և Ճալուներ :

Ակունք

Հ. Ակունք կամ աղբերակունք Բնչ են :
 Պ. Անձրեւի ջուրը լերանց մէջ կը ժող-
 վուի, և երբ ծակ կամ ճեղքուած մը կը
 գտնէ, կը վաղէ գուրս : Այս են ակունք :

Ակունք ուր կը բղիսն :

Պ. Ակունք կը բղիսն ընդհանրապէս լե-
 րանց կողէն կամ ստորոտէն, երբեմն նաեւ
 դաշտերու վրայ, և անատեն բղիսող ջուրը
 շատ անգամ վեր կը ցայտէ աւելի կամ նուազ
 բարձրութեամբ :

Հ. Յիշուելու արժանի քանի՞ տեսակ ջուր
 կայ :

Պ. Յիշուելու արժանի են,
 1. Տար+ ջուրերը որ ջերմուկ կը կոչուին, և
 այլեւայլ տեսակ քրէական կամ հանքային

Նիւթեր պարունակելով, շատ ախտերու դարձան են : Այս ջուրերէն մասնք շատ տաք են : Շատ տաք ջերմուկներէն մին է Գաղիոյ Շօտեկի ջերմուկը որոյ տաքութեան աստիճանն է 80° հարիւրաստիճանեայ ջերմաչափով :

2. Քարացուցիւ ջուրեր որ կը պարունակեն գայլախաղի շատ մանր մասունք : Երբ փայտ և ուրիշ նիւթեր դարերով կը մնան այս ջուրերուն մէջ, գայլախաղի մասունք մտնելով այն նիւթոց ծակերը կը քարացնեն այն նիւթերը : Այսպիսի է իրլանտայի Նէֆ կոչուած լճին և դանուրի ջուրը :

3. Այն ջուրերը որ հողայն կամ հրայն նիւթ կը պարունակեն : Երբ մարմին մը այս ջուրերուն մէջ կը դրուի, այն հողային կամ կրային նիւթէն կեղեւով մը կը պատի : Այսպիսի է Թոսքանայի Սուրբ Փիլիպպոսի բաշանիք կոչուած ջուրն և ուրիշ ջուրեր :

4. Վառող ջուրեր, որ առատ կաղային նիւթ պարունակելով կը բորբոքին ինքնին կամ երբ վառած մարմին մը կը մերձենայ անոնց :

Դ.Ա.Ա. Զ.

2. Գետեր

Հ. Երկրիս հինգ մասերուն մէջ մեծագոյն գետեր որո՞նք են :

Պ. Եւրոպայի մեծագոյն գետն է Վոլկա, 2,000 մղոն երկայն .

Ասիոյ մեծագոյն գետն է Եանլիցէքեանկ, 2,500 մղոն երկայն .

Ափրիկէի մեծագոյն գետն է Նեղոս, 3,000 մղոն երկայն .

Ամերիկայի մեծագոյն գետն է Միսիսիպի, 4,350 մղոն երկայն .

Աւստրալիոյ մեծագոյն գետն է Մլըրէյ, 1,000 մղոն երկայն :

Հ. Երկրիս գլխաւոր գետերուն մէջ մեծագոյնը և փոքրագոյնը որո՞նք են :

Պ. Երկրիս գլխաւոր գետերուն մէջ մեծագոյնն է Միսիսիպի, 4,350 մղոն երկայն, և փոքրագոյնը՝ Թամիզ, 220 մղոն երկայն :

Հ. Գետերուն մէջ յիշուելու արժանի Բնչ կայ :

Պ. Գետերուն մէջ յիշուելու արժանի են Չեւետ :

Հ. Ո՞րչափ ջրվէժ կայ, և երեւելիներն ուրո՞նք են :

Պ. Երկրիս բոլոր մասերուն մէջ մեծ և փոքր շատ ջրվէժներ կան : Եւրոպայի մէջ երեւելի է Նորուեկիոյ թիւքան-ջօստէնի ջրվէժը որ 265 մետրոյ բարձրութենէ կը թափի, և Շուետի մէջ Լուլէայի ջրվէժը որ կը թափի 200 մէտրոյ բարձրութենէ :

Ասիոյ մէջ երեւելի են Նուքարի ջրվէժն Եփրատայ մէջ, և Երասխայ ջրվէժները :

Ափրիկէի մէջ անուանի են Նեղոսի ջրվէժները, և Օրանժ գետոյն ջրվէժը որ 160 մէտրոյ բարձրութենէ կը թափի :

Երեւելի են մանաւանդ՝ Ամերիկայի ջրվէժ-ները գլխաւորապէս Գանատայի մօտ Նիակա-րայի ջրվէժը որ 48 մեդրոյ բարձրութենէ կը թափի, բայց շատ լայն է :



Դ.Ս.Ս Ե.

3. Ծովակներ

Հ. Ծովակներու, այսինքն մեծամեծ լիճե-րու վրայ Բնչ ընդհանուր գիտելիք կայ :

Պ. Նախ կան ծովակներ որ իրենց մէջ գե-տեր կ'ընդունին, առանց դուրս տալու ջուր, և չեն յորդեր, վասն զի արեգական ջերմու-թիւնը գոլորշացնելով անոնց ջրոյն մէկ մասը՝ չի տար յորդել : Այսպիսի ծովակներու ջնուրն ընդհանրապէս աղի է, ինչպէս կասպից ծո-վուն, Մեռեալ ծովուն, Վանայ և Ռւբիոյ ծովերուն : Անոյշ է Ասիոյ մէջ Պալդաչի, Ափ-րիկէի մէջ՝ Զատիկ և Ամերիկայի մէջ՝ Դիգե-դագայի ջուրը :

Երկրորդ՝ կան ծովակներ որ առանց ըն-դունելու գետ իրենց մէջ, դուրս ջուր կու-տան և չեն նուազիր : Ասոնք փոքր ծովակներ են որոց ջուրը մէջէն կը բղիւ :

Երրորդ՝ կան ծովակներ որ մօտ են ծովուն և ծովուն հետ հաղորդութիւն ունին, ինչ-պէս Գոմաքքիոյ լիճն Խտալիոյ մէջ՝ Աղբա-կան ծովուն հետ, և Մէլար Շուէտի մէջ՝

Պալդիկ ծովուն հետ : Ասոնց կարգը կրնայ համարուիլ Վենետիկ : Կը կարծուի թէ այս տեսակ ծովակներ ժամանակաւ խորշ էին ծո-վուն, որոյ աւազէն փակուած և առած են Ընթիւ :

Հ. Երկրիս վրայ ամէն տեղ ծովակ կայ :

Պ. Կան տեղեր ուր շատ ծովակներ կան, զորօրինակ Եւրոպայի մէջ Բուսիոյ հիսիսային արեւմտեան մասը, Զուիցերա, և յիտալիա՝ Ալպեան լերանց ստորոտը : Գերմանիա ունի քիչ ծովակ, իսկ Գաղիա և Սպանիա գրեթէ ամենեւին չունին :

Ասիոյ հիսիսային կողմը կան ծովակներ բաւական մեծ, նոյնպէս Ափրիկէ, բայց Երկ-րիս հինգ մասերէն Ամերիկա մանաւանդ ունի շատ ծովակ :

Հ. Մեծագոյն ծովակ որո՞նք են :

Պ. Մեծագոյն ծովակներ են, 1. Կասպից ծովս Ասիա՝ 1,200 քիլոմէտր երկայն և 300 քիլոմէտր լայն, 2. Ախրիբելը Ամերիկա՝ 580 քիլոմէտր երկայն և 300 լայն . Եւրոպայի մե-ծագոյն լիճն է Լատոկա, և Ափրիկէինը՝ Զատ :

Հ. Ծովակներուն բարձրութիւնը ծովին ե-րեսին հետ ինչպէս է :

Պ. Ծովակներն ընդհանրապէս քան ծովուն երեսը ցած են. Այսպէս կասպից ծովը 30 մէտ-րոյ վար է քան Սեւ ծովուն երեսը . Մեռ-եալ ծովը 400 մեդրոյ վար է քան Միջերկ-րական ծովուն երեսը :

Հ. Ծովակներուն ջրոյն աղութիւնը և ծանրութիւնն ի՞նչպէս է :

Պ. Աղի ծովակաց ջրոյն աղութիւնը և ծանրութիւնն աւելի է քան Ովկիանոսի ջաւարերունը, այսպէս են ջուրք Մեռեալ ծովուն, Ուրմիոյ և Վանայ ծովերուն :

Հ. Ծովակներու ջրոյն պայծառութիւնը և առողջարարութիւնն ի՞նչպէս է :

Պ. Ծովակներէն ոմանց, ինչպէս ձինեւրայի ծովակին և Շուէտի Վէդդէր ծովակին ջուրը շատ յստակ և առողջ է. մինչեւ 20 դիրկ խորութեան մէջ դահեկան մը կրնայ տեսնուիլ Վէդդէրի մէջ. բայց ծովակներէն շատերուն ջուրը կը պարունակէ շատ բորակածին և թթուածին կազ, ուստի և անմաքուր և միասակար է: Դիպէդի մէջ կան բորակի ծովակներ: Ընդհանրապէս գետերու և մանաւանդ անձրեւի ջուրն աւելի առողջարար է :

Հ. Ծովակներուն խորութիւնը որչափ է :

Պ. Ծովակներուն խորութիւնը միօրինակ չէ: Ռամկական կարծիք է թէ կան ծովակներ որ յատակ չունին: Բայց կան շատ խոր ծովակներ: Եղան գիտունք որ Մեռեալ ծովուն մէջ մինչեւ 300 դիրկ խորը շափ իջեցուցին, և հասան յատակը:



Դ. Ա. Ա լ.

Բ. Ծովային ջուրք կամ ծովեր

Հ. Ծովին համեմատութիւնն ի՞նչպէս է ցամաքին հետ :

Պ. Ծովին համեմատութիւնը ցամաքին հետ է իրեւեւ 276 առ 100, այսինքն երկու երեք քառորդ անգամ աւելի քան ցամաքը :

Հ. Երկրիս ո՞ր մասին վրայ աւելի է ծովը :

Պ. Հարաւային կիսադ ունտին վրայ աւելի է քան հիւսիսային կիսադ ունտին վրայ, այսինքն իրը չորս անգամ աւելի :

Հ. Ծովերն ի՞նչ մասնաւոր օգուտ ունին :

Պ. Ծովերուն օգուտներն են. նաև՝ իրենց մօտ գտնուած ցամաքին օգը կը մեղմացունեն, այսինքն եթէ կիման շատ տաք է, կը զովացնեն, եթէ շատ ցուրտ է, կը ջերմացնեն. Երկրորդ՝ իրենց մէջ դանուած անանոց, մանաւանդ ձկանց բաղմութեամբ մեծ հարստութիւն են աշխարհի. Երրորդ՝ են դիւրին և հասարակաց ճամբայ երթեւեկութեան և առեւտրոյ:

Հ. Ծովերուն խորութիւնն ի՞նչպէս է :

Պ. Ծովերուն մէջ կան շատ խոր տեղեր: Ծովուն միջին խորութիւնը կը կարծուի 300 մէդրոյ, թէպէտ կան տեղեր որոց խորութիւնն աւելի է քան 8,500 մէդրոյ :

Հ. Ծովին թանձրութիւնը երկրիս կեղեւին քաններորդ մասն է :

Պ. Թէպէտ այսչափ խորութիւն ունի ծովը , բայց և այնպէս երկրիս կեղեւին հաղարին չորսը միայն ($\frac{4}{1000}$) բռնած է :

Հ. Ծովին յատակն ի՞նչպէս է :

Պ. Ծովին յատակը երկրիս երեսին պէս անհարթ է : Նաեւ ծովին մէջ կան լեռներ , ձորեր , ապառաժներ յորոց ոմանք ծովին երեսին շատ մօտ կամ ծովին երեսէն դուրս ելած են , ինչպէս նաեւ ծանծաղ և աւազուտ տեղեր : Ապառաժք և աւազուտք վտանդաւոր են նաւարկութեան : Ծովին մէջ կան նաև գաշտեր , անտառներ , անոյշ ջրոյ աղբիւրք . և հրաբուղիներ :

Հ. Ծովին ջուրն ի՞նչ դոյն ունի :

Պ. Ծովին ջուրն անոյշ ջրոյ պէս թափանցիկ և անդոյն է ինքնին , բայց ծովերն ընդհանրապէս կապոյտ կ'երեւին : Ասոր գլխաւոր պատճառն այս է որ ջուրը լուսոյ կապոյտ շառաւիղներն աւելի կը ցոլացնէ : Հասարակածին կողմերն ծովը կանաչագոյն կ'երեւի , և այս կ'ընծայուի այն ծովերուն յատակին առատ կանաչութեան : Այլեւայլ պատճառներ , ինչպէս հողը , ճճիներ , յաճախ մէգ և ալէկոծութիւն , ինչպէս նաեւ մօտակայ անտառաշատ լեռներ և սառնամանիք , ծովերէն ոմանց գեղին , կարմիր , սեւ , սպիտակ գոյն կուտան , ուստի կայ գեղին , կարմիր , սեւ և սպիտակ ծով :

Հ. Ծովի ջրոյ պայծառութիւնն ի՞նչպէս է :

Պ. Ծովի ջուրն այնպէս պայծառ է հանդարտութեան ժամանակ , որ իբր քսան գիրկ խորութեան մէջ որոշ կը տեսնուին առարկաներ : Դիտողութեան արժանի է որ առարկայք այնչափ աւելի յատակ կը տեսնուին ծովին մէջ , որչափ նայողը ծովին երեսէն վեր է : Այս պատճառաւ անծանօթ ծովերու մէջ նաւարկող նաւապետք , ծովին մէջ ժայռերը քաջ տեսնելու համար , կայմին վրայ կ'ելլեն :

Դ. Ա. Ա թ.

Հ. Ծովին երեմն ի՞նչպէս կը տեսնուի երբեմն :

Պ. Ծովին երեմն կ'երեւի մերթ արծաթափայլ , մերթ իբրեւ ծծմբով և ձիւթով բորբոքեալ ամբաւ ծածկոց , երբեմն բոցոյ կայծակունք կը թուրին արծակիլ ջուրէն դուրս , երբեմն ջուրը կ'երեւի սպիտակ իբրեւ կաթ , կամ իբրեւ գորշագոյն փոշի և կամ ՚ի գոյն արեան : Այս երեւոյթները կ'ընծայուին ծովին մէջ գտնուած փոսփորակիր ճճեաց և ժժմակաց , և կը տեսնուին ընդհանրապէս այրեցեալ գուտոյն տակ , դուն ուրեք եւրոպայի հարաւային եղերքը :

Հ. Ծովի ջրոյ համն ի՞նչպէս է :

Պ. Ծովի ջուրն աղի և շատ անախորժ համունի , և ասոր պատճառ այն ջուրին մէջ

Խառնուած տեսակ տեսակ քիմիական նիւթերն են :

Հ. Օտար նիւթք ի՞նչ համեմատութեամբ են ծովի ջրոյն մէջ :

Պ. Ընդհանրապէս ծովի ջրոյն 1,000 ին 37ն օտար նիւթեր են, մանաւանդ ծովային աղ, որ այնչափ է մինչեւ կը կարծուի թէ, եթէ հնար լինէր ծովի ջուրէն բոլոր աղն հանել և դիղել, այն դէզն հինգ անգամ աւելի մեծ կը լար քան Ալպեան լեռները :

Հ. Ծովի ջրոյ աղութիւնն ամէն տեղ միօրինակ է :

Պ. Բեւեռային կողմերը միայն քիչ մը նուազ է աղութիւնը. նոյնպէս ծովին խորն աւելի աղի է ջուրը քան երեսը, բայց ծովին երեսի ջուրն աւելի անախորժ է, և ասոր պատճառն է ծովին վրայ լողացող նիւթոց փառութիւնը :

Հ. Ծովին երեսը լողացող սառոյցք աղի՞ն :

Պ. Կան սառոյցներ որ աղի չեն, և այս կը ճանչցուի. աղի սառոյցք աւելի սպիտակ և ծակոտիէն են :

Հ. Ծովի ջուրն ուրիշ ի՞նչ յատկութիւն ունի :

Ծովի ջուրը նաեւ քիչ մը մատզող, այսինքն կպչող է, ուստի և ծովի ջուրը թաթախեալ լաթեր ուշ կը չորնան, եթէ յետոյ անոյշ ջրով լուացուած չեն :

Հ. Ծովի ջրոյ ծանրութիւնն ի՞նչպէս է :

Պ. Ծովի ջուրը քան անոյշ ջուրն աւելի ծանր է, և համեմատութիւնն է իբր 103 առ 100. բայց ծովակներէն ոմանց ջրոյն ծանրութիւնն աւելի է, զրորինակ, Մեռեալ ծովին ջրոյն ծանրութեան համեմատութիւնն անոյշ ջրոյ հետ է 114 առ 100 :

Հ. Ծովուն մէջ ի՞նչ երեւոյթներ կան որ յիշուելու արժանի են :

Պ. Ծովուն մէջ յիշուելու արժանի երեւոյթներն են 1. ջուրերուն իալոցից և 2. յունանոցից :



Դ Ա Ս Փ .

1. Խաղացք ջուրց

Հ. Խաղացք ջուրց ի՞նչ է :

Պ. Խաղացք կըսուի ծովի ջուրին տեղ տեղ քաշուիլ և նորէն գառնալը. առաջինը կը կոչուի տեղատուութիւն, և երկրորդը՝ մակընթացութիւն :

Հ. Տեղատուութեան և մակընթացութեան ատեն ջուրը ո՞րչափ կ'իջնէ և կը բարձրանայ :

Պ. Ամէն ծովի մէջ միօրինակ չէ ջրոյ այս շարժումը. հասարակածին կողմն աւելի է, Միջերկրական ծովին մէջ՝ նուազ, իսկ բեւեռներուն մօտ ծովերուն մէջ գրեթէ անըզգութի է, քանզի արեգական և լուսնի աղդեցութիւնը, հեռաւորութեան պատճառաւ, այն կողմերուն ջուրերուն վրայ շատ տկար է :

Հ. Յիշուելու արժանի տեղատութիւնք
ուր են :

Պ. Նշանաւոր է Հնդկաստան գամպէյ կո-
չուած ծոցին տեղատութիւնը : Խարսխի
վրայ գտնուած նաւեր յանկարծ կ'իջնեն ա-
ւազին վրայ : Նշանաւոր է նաեւ Եւրիպոսի
նեղցին խազացը , ի մէջ Եւրէա (Նէկրէբոն-
դէ) կղզւոյն և Յունաստանի արեւելեան ծո-
վեզեր . ծովին ջուրն հոն օրը մինչեւ Երկո-
տասան անդամ կ'ելլէ և կ'իջնէ նոր լուսնի
ժամանակ :

Հ. Տեղատութիւնն ուրիշ պատճառ չու-
նի :

Պ. Հովերը Երբեմն կը հեռացնեն ջուրերը
ծովեզրէն այնպէս , ինչպէս կ'ըլլայ տեղատու-
ութեան ատեն : Այսպէս կարմիր ծովուն մէջ ,
Սուէզի ծոցը , հիւսիսային հովէն ջուրը 15
կամ 20 հազարամէդր քաշուելով , կը թողու
ընդարձակ աւազուտ , և ահագին պարանոցը
կ'ըլլայ փոքր առու . Երբ հովը կը դադրի ,
ծովը կուգայ նորէն իւր առաջին տեղը :

ԴԱՍ ՓԱ.

2. Յորձանք

Հ. Ծովին մէջ յորձանք ի՞նչ են :

Պ. Ծովին մէջ յորձանք կ'ըսուին ջուրի
հոսանք , որ իբրեւ մեծամեծ գետեր , կը վա-

զեն ծովին մէջ այս ինչ կամ այն ինչ կողմ ,
և նաւերուն կ'օգնեն արագ երթալու , եթէ
անոնց ճամբան մի և նոյն ուղղութեամբ է :

Հ. Ո՞րք են դիմաւոր յորձանք :

Պ. Գլխաւոր յորձանք են նախ՝ բեւեռա-
յին յորձանք որ կը բերեն բեւեռաց ջուրե-
րը դէպ ՚ի հասարակած . Երկրորդ՝ արեւա-
դարձի յորձանք որ կը հոսեն յարեւելից յա-
րեւմուտս : Ասոնք ընդհանուր յորձանք են
Ատլանդեան և Խազաղական ովկիանոսի մէջ .
կան մասնաւոր յորձանք երկրորդական ծո-
վերու և ծոցերու մէջ շատ անդամ ցամաքին
մօտ , ինչպէս Միջերկրականին մէջ Սեւ ծո-
վին յորձանքը որ կ'անցնի կոստանդնուպոլ-
սոյ կամ Բոսֆորի նեղցէն , Մարմարայի ծո-
վէն , Տարտանելէն և Արքիպեղագոսէն :

Հ. Յորձանք միևնուն ուղղութիւնն ունին :

Պ. Ոչ . կան յորձանք որ իրարու հակա-
ռակ ուղղութեամբ կ'երթան : Երբ այսպէս
երկու յորձանք հակառակ ուղղութեամբ ի-
րարու կը հանդիպին կը կազմեն ահագին շրջան
որ դրայ կը կոչուի , ոզպիսի են Քարէբէրէ կոչ-
ուած պտոյտն ՚ի մէջ Միկիլիոյ և Խոտիլոյ , և
Մալէրէ կոչուածն՝ Նորուեկիոյ հիւսիսային
արեւմուեան կողմը : Այսպիսի պտոյտներ կան
ուրիշ ծովերու , մանաւանդ Զինու և Ճարոնի
ծովերուն մէջ , և շատ վտանգաւոր են նա-
ւերու :

Հ. Յորձանաց պատճառն ի՞նչ է :

Պ. Յործանք շատ պատճառներ ունին, գլխաւոր պատճառն է ջուրերուն գողորշանալը : Հասարակածին կողմը սաստիկ ջերմութենէ ծովին ջուրը գողորշանալով կը նուազի, ուստի բեւեռուներուն կողմէն հօն կը վազէ ջուրը՝ հաւասարակշռութիւնը նորէն հաստատելու : Յործանաց պատճառ կը կարծուին նաեւ երկրիս թաւալումը և հողմունք :

Հ. Յործանաց օդուան ի՞նչ է :

Պ. Յործանք ոչ միայն օդտակար են նաւարկութեան, եթէ նաւապետք գիտնան ծառայեցնել զնոսա ինքեանց, այլ և շատ երկիրներու օդը կը մեղմեն, զորօրինակ, ջերմ կամ ցուրտ տեղերէ եկող յործանք կը ջերմացնեն կամ կը զովացունեն ծովեղերեայ երկիրներուն օդը զորս կը թանան :



ԴԱՍ ԺԲ.

Բ. ՄԹՆՈԼՈՐՏ

Հ. Մթնոլորտն ի՞նչ է :

Պ. Մթնոլորտ կը կոչուի օդը որ երկիրս շուրջ կը պատէ մինչեւ այս ինչ չափ բարձրութեան :

Հ. Մթնոլորտն ի՞նչ օդուտ ունի երկրիս :

Պ. Մթնոլորտը կամ օդը երկրիս վրայ կենդանութեան պատճառ է : Առանց օդոյ

ոչ մարդ, ոչ անասուն և ոչ տունկ կրնար ապրել երկրիս վրայ, ոչ արեգական ջերմութիւնը կ'ազդէր երկրիս, ոչ հով կարելի էր, և ոչ օդերեւոյթք, ինչպէս անձրեւ, ձիւն, եւայլն . ուստի և առանց մթնոլորտի երկիրս լինէր ցամաք, կամ անբեր և անբնակ հողոյ և քարերու զանդուած :

ԿՂԻՄԱՅ

Հ. Մթնոլորտը երկրիս վրայ միենոյն ազգեցութիւնն ունի :

Պ. Մթնոլորտին ազգեցութիւնը երկրիս այլեւայլ մասերուն վրայ տարբեր է, և երկրի մը մթնոլորտին որպիսութիւնը կը կոչուի այն երկրին կէման :

ՋԵՐՄՈՒԹԻՒՆ

Հ. ԿՂԻՄԱՆԵՐՈՒ տարբերութեան գլխաւոր պատճառն ի՞նչ է :

Պ. ԿՂԻՄԱՆԵՐՈՒ տարբերութեան պատճառը ջերմութեան աւելի կամ նուազ սաստիկութիւնն է : Բատ սատիճանի ջերմութեան կամ ցրտութեան զոր ունի երկիր մը, այն երկրին կղիման կ'ըլլայ ջերմ, ցրտ, բարեխսառն,

Հ. Ջերմութեան պատճառն ի՞նչ է :

Պ. Արեգակն է գլխաւոր պատճառ ջերմութեան, որ ըստհանրապէս այնչափ աւելի սաստիկ է երկրիս այս կամ այն մասին մէջ, որչափ ճառագայթք արեգական ուղղակի

կ'ինան երկրին այն մասին վրայ : Ուստի հարկաւ հասարակածին կողմերը կիման տաք է , իսկ դէպ ՚ի բեւեռներն՝ երթալով ցուրտ : Նաև երկրիս կեդրոնին ջերմութիւնը բաւական կ'ազդէ երկրիս երեսին :

Պ.Ա.Ա Ժ.Գ .

Հ. Տեղւոյ մը ջերմութիւնը միօրինակ է բոլոր օրը :

Պ. Ոչ . ընդհանրապէս ջերմութիւնն ըստ բաւականին կը նուազի գիշերները : Նոյն իսկ հասարակածին կողմերը տեղ կաց ուր գիշերներն այնչափ զով են որչափ ցերեկները տաք : Նաեւ ամէն տեղ բարձրերուն օդը քան վարի օդը զովագոյն է : Այս տարբերութիւնն է , ըստ գիտնոց , 10 (մէկ աստիճան) առ իւրաքանչիւր 225 մէգրոյ դէպ ՚ի վեր :

Հ. Տեղւոյ մը ջերմութիւնը ցերեկուան բոլոր ժամերուն մէջ միօրինակ է :

Պ. Նաեւ ցերեկը ջերմութիւնը տակաւ կը յաւելու և կը նուազի : Օրուան ջերմագոյն ժամը կէս օրէն 2 ժամ ետքն է , իսկ զովագոյն ժամը՝ կէսօրէն 9 կամ 6 ժամ առաջ է : Տեղւոյ մը օրուան միջին ջերմութիւնը յունուարի մէջ կէս օրէն 2 ժամ առաջ , իսկ յուլիսի մէջ կէս օրէն 5 ժամ առաջ : Միւս ամիսներուն մէջ այս ժամերուն մէջտեղն է :

Հ. Տեղւոյ մը տարեկան միջին ջերմութիւնն ինչպէս կը դանուի :

Պ. Տեղւոյ մը տարեկան միջին ջերմութիւնը կը դանուի իւրաքանչիւր օրուան միջին ջերմութիւններն հաշուելով : Այսպէս դըտնուած է որ հասարակածին տարեկան միջին ջերմութիւնն է • 270,7

Գահիրէին • 220,4

Հոռմին • 150,4

Բէքինին • 120,7

Նիւ Եորքին • 120,1

Բարիզին • 100,8

Լոնտոնին • 100,4

Վիէնային • 100,1

Պէրլինին • 80,6

Բէգրոպուրկին • 30,5

Հ. Տեղւոյ մը ջերմութիւնը միօրինակ է բոլոր տարին :

Պ. Տեղւոյ մը ջերմութիւնը բոլոր տարւոյն մէջ տակաւ կը նուազի և կը յաւելու : Աստի են չորս եղանակներն , ամառ , ձմեռ , աշուն և գարուն . Ամառը ջերմագոյն եղանակն է , ձմեռը՝ ցրտագոյն , աշունն ու գարունը բարեխառն , բայց աշունն , ամառուան յաջորդելուն համար , ընդհանրապէս աւելի բարեխառն է քան գարունը որ կը յաջորդէ ձմեռան :

Հ. Երկրիս ամէն մասին վրայ կա՞ն այս չորս եղանակները :

Պ. Երկրիս վրայ կան տեղեր ուր այս չորս
եղանակները չկան . զորօրինակ , այրեցեալ
գօտուոյն մէջ երկու եղանակ միայն կայ , մին՝
անյըւս , և միւսն՝ Երշտութեան : Ցրտային
կամ սառուցեալ գօտիներուն մէջ շատ կարճ
և տաք ամառան մը վաղվազակի կը յաջոր-
դէ երկար և խիստ ձմեռ : Կան եւս տեղեր
ուր մշտնջենաւոր գարուն կամ հանապազորդ
ձմեռ և կամ միշտ ամառ է :



Դ Ա Ս Փ Գ.

Հ. Լայնութեան միւնոյն աստիճանն ունե-
ցող տեղերու կիման միւնոյն է :

Պ. Լայնութեան միւնոյն աստիճանի տե-
ղեր շատ անդամ տարբեր կիմայ ունին և
ասոր պատճառներն այլեւայլ են , այսինքն՝
ուրու հովոր որ կը փչեն տաք կամ ցուրտ
երկիրներէ , անյըւսներու սառութեանը կամ
նուռալունեան , ծովին օդուուրունեան , երիբն բայ-
րունեանը ծովին երեսէն , այլովքն հանդերձ :
Այսպէս նիւ եորք և նաբովի որ գրեթէ
միւնոյն աստիճանի լայնութեան մէջ են , շատ
տարբեր միջին ջերմութիւն ունին .

Նիւ եորք $40^{\circ}44'$ լայն . $120,1$ միջին ջերմ .
Նաբովի $40^{\circ}50'$ » $170,4$ » »

Հ. Ծովերու բարեխառնութիւնը ցամաքին
բարեխառնութեան հետ ինչպէս է :

Պ. Ծնդհանրապէս ծովերու վրայ օդը ոչ
կարի ջերմ է և ոչ կարի ցուրտ , քանզի ծովի
այնպէս արագ չի տաքնար և պաղիր ինչպէս
ցամաքը : Ծովին այս բարեխառնութիւնը
կ'ազդէ նաեւ ծովեղերեայ ցամաքաց : Ուստի
կղզիք և ծովափունք ոչ այնպէս տաք են
ամառը և ոչ այնպէս ցուրտ ձմեռը որչափ
ծովեղը հեռու տեղեր :

Հ. Ասոր պատճառն ինչ է :

Պ. Ասոր մէկ պատճառը հովերն են . զորօ-
րինակ արեւմտեան հով Ամերիկայի մէջ
ցամաքին վրայէն դալով ձմեռը շատ ցուրտ
կ'ընէ հոն , մինչ նոյն հովը Եւրոպայի վրայ կու
դայ Ագլանդեան ովկիանոսի վրայէն , ուստի
և է , իրեւ ծովային հով , մեղմ : Ուրիշ
պատճառ են յորձանք , զորօրինակ կըլք-սրբէ
կոչուած յորձանքը որ Ամերիկայի հասարա-
կածին կողմէն կու դայ Եւրոպայի արեւմր-
տեան ծովեղը՝ բաւական ջերմութիւն կը
հաղորդէ այն ծովեղեր :



Դ Ա Ս Փ Ե.

Հ. Լայնութեան ո՞ր աստիճաններուն մէջ
կը սկսի տեմնուիլ սառոյց ծովին վրայ :

Պ. Դէպի ի 40° աստիճան հիւսիսային լայ-
նութեան՝ ծովին վրայ սառոյց շատ անօր է .
50^o աստիճանին մէջ ափունք ովկիանու կը

սառին : իսկ ներքին ծովերու մէջ ցուրտն աւելի սաստիկ է . զորօրինակ Սեւ ծովը 434 աստիճանին մէջ սառոյց կը կապէ ծովեղբէն բաւական հեռու : 60Դ աստիճանին մէջ ծոցեր և ներքին ծովեր բոլորովին կը սառին , ինչպէս Պոդնեան ծոցը : 70Դ աստիճանին տակ , գրեթէ ամէն եղանակի մէջ սառուցի ահագին կղղիներ կը լողան ծովին երեսը , իսկ 80Դ աստիճանին մէջ կը դանուին հաստատուն սառոյցք որ չեն համնիր սակայն մինչեւ ծովին յատակը : Այս հաստատուն կամ մշտնջենաւոր սառնամանեաց վրայ կը տեսնուին ընդարձակ դաշտեր , հովիտներ , լեռներ և լեռանց կատարներ բիւրեղանման սպիտակ փայլուն :



Դ Ա Ա Ժ Զ .

Հ. Լեռանց վրայ ձեան և սառուցի սահմաններն ի՞նչ են :

Պ. Որովհետեւ մթնոլորտին մէջ դէպ ՚ի վեր ջերմութիւնը երթալով կը նուազի , բարձր լերինք , այսչափ կամ այնչափ մէդրոյ բարձրութենէ վեր , մշտնջենաւոր ձեամբ կամ սառնամանեօք ծածկուած են : Սահմանը որմէ վեր ձիւն կամ սառոյց է՝ կըսուի ձեան և սառուցի սահման :

Հ. Մշտնջենաւոր ձեան սահմանը բոլոր լեռանց վրայ միւննին է :

Պ. Մշտնջենաւոր ձեան սահմանն , ըստ կիմայի երկրին ուր է լեռը , և ըստ այլ պատճառաց , այլեւայլ է : Այրեցեալ գոտուոյն մէջ , լեռան ստորոտէն 4,800 կամ 4,500 մէդրոյ վեր կը սկսի մշտնջենաւոր ձեան սահմանը : Հիմալայա լեռանց վրայ կը սկսի 5,000 մէդրոյ վեր : Հիւսիսային լայնութեան 45Դ աստիճանին մէջ այս սահմանը կը սկսի 2,500 մէդրոյ վեր . 65Դ աստիճանին՝ 1,500 մէդրոյ . 71Դ աստիճանին , ինչպէս Սբիցպէրկ , այս սահմանը գրեթէ ծովուն երեսին հաւասար է :

Հ. Սառնոց ի՞նչ է :

Պ. Սառնոց կըսուին լեռանց վրայ , մանաւանդ լեռանց հովիտներուն մէջ , կոյտք սառնամանեաց որ կը կազմուին հալած ձեանէ : Ալպեան և Պիւրենեան լեռանց վրայ շատ կան այսպիսի սառնոցք : Կան երեւելի գետեր , ինչպէս Ռենոս և Հռոդանոս , որ սառնոցներէ հոսող ջուրերէ կը կազմուին :

Հ. Սառնոցներուն վրայ շատ անդամ ի՞նչ կը տեսնուի :

Պ. Սառնոցներուն վրայ կը տեսնուին շատ անդամ աւաղանման մանր մանր հատեր , որոնց մէջ կընկզմի սառին վրայ քալողին ոտքը , ինչպէս կընկզմի աւաղի վրայ քալողինը :

Հ. Սառնոցք կը մնան միշտ լեռանց մէջ :

Պ. Սառնոցք անդամար կը դիմեն դէպ ՚ի վար հովիտներու և ձորերու մէջ , և անոնց էջն ընդհանրապէս շառաչմամբ է :

Դ Ա Ա Ժ Ե .

Հոդմ

Հ. Հողմը կամ հովմ Բնչ է :

Պ. Հողմը կամ հովմ օդին շարժումն է :
 Երբ օդին մէկ մասը կ'անդայտանայ տաքէն ,
 կամ կը խտանայ ցուրտէն , օդին հաւասա-
 րակշռութիւնը կը կորսուի , և իսկոյն շարժում
 մը յառաջ կուգայ օդին մէջ : Օդին անդայտա-
 նալուն կամ խտանալուն սաստկութենէն կամ
 մեղմութենէն կախում ունի հովին սաստկու-
 թիւնը կամ մեղմութիւնը :

Հ. Հովը միշտ միւնոյն արագութեամբ կը
 նշէ :

Պ. Հովին արագութիւնը միշտ միօրինակ
 չէ : Մեղմ կամ քաղցրաշունչ է հովը , եթէ
 իւրաքանչիւր մանրերկրորդ 2 մէդրոյ կ'եր-
 թայ . ուժգին կամ խստաշունչ է , եթէ իւ-
 րաքանչիւր մանրերկրորդ 10 մէդրոյ կ'եր-
 թայ . մըրիկ է , եթէ 22 մէդրոյ կ'երթայ իւ-
 րաքանչիւր մանրերկրորդ . ծառերն արմա-
 տէն հանող և շինուածներ կործանող փոթո-
 րիկ կամ ամպրոպ է , եթէ ամէն մանրերկ-
 րորդ 43 մէդրոյ կ'երթայ :

Հ. Քանի տեսակ հով կայ :

Պ. Հովերն ընդհանրապէս երեք կը բաժ-
 նուին , հաստատուած կամ ընդհանուր հովեր , ուս-
 բերական հովեր և գոտիական հովեր :

Հ. Հաստատուն կամ ընդհանուր հով
 Բնչ է :

Պ. Հաստատուն կամ ընդհանուր կը կո-
 չուի հովը որ բոլոր տարին կը փչէ : Այսպէս
 է ավել կոչուած մեղմ հովը , որ հասարակա-
 ծին երկու կողմը մինչեւ 38 աստիճան կը փը-
 չէ ցամաքին և մանաւանդ ծովուն վրայ ,
 ընդհանրապէս արեւելքէն արեւմուտք :

Հ. Պարբերական հովմ Բնչ է :

Պ. Պարբերական կը կոչուի հով մը որ ա-
 մէն տարի որոշեալ ժամանակ կը սկսի փչել :
 Այսպիսի են , արաբերէն բառով , ուստի կոչ-
 ուած հողմունք որ վեց ամսէ վեց ամս կը
 փչեն այրեցեալ դօտոյն մէջ , այսինքն դար-
 նան և աշնան :

Պարբերական հովեր կան նաեւ Միջերկ-
 րական ծովուն վրայ . զորօրինակ առևշ կոչուած
 հովը որ ընդհանրապէս կը փչէ ծովեղերեայ
 տեղեր ամէն 12 ժամ , առաւօտ և երեկոյ .
 առաւօտուն՝ ծովին դէպ ՚ի ցամաք , երեկո-
 յին՝ ցամաքէն դէպ ՚ի ծով :

Հ. Փոփոխական հով Բնչ է :

Պ. Փոփոխական կ'ըսուին այն հովերը որ
 երկնից մերթ այս և մերթ այն կողմէն կը
 փշեն , ստէպ փոխուելով : Այսպիսի հովեր
 կը փչեն ընդհանրապէս բարեխառն դօտինե-
 րու մէջ , ուր առաջ հովուած կը կոչուին այն
 հովերը որ քան զայլը յաճախ կը փչեն :

Դէպ ՚ի հիւսիս հովերը փոփոխական են :

ԴԱՍ ԺԸ.

Հ. Ի՞նչ է պատճառ որ հովերն աւելի կամ նուազ ցուրտ կամ ջերմ են :

Պ. Ցուրտ երկիրներէ փշող հովերը ցուրտ են, ջերմ երկիրներէ փշողները՝ ջերմ, և բարեխառն երկիրներէ փշողները՝ բարեխառն : Եւրոպայի մէջ ցրտագոյն հովը հիւսիսային հողմն է. Խուլերէն Տաւրուս կոչուած հիւսիսային հովը ոչ միայն ցուրտ այլեւ ուժգին է : Մերժեց կոչուած հովն յիստալիա, և աւազոյ կոչուածն ՚ի Սպանիա, հարաւային տաք և հեղձուցիչ հովեր են, և կը թուի թէ Ափրիկէ կը փշեն : Հարաւային հով է նաեւ խաճախն կոչուած հովը որ կը շնչէ յեգիպտոս, յիսուն օր, գարնան գիշերահաւասարէն յառաջ և յետոյ : Առաջ, այսինքն խորշակը որ Արաբիոյ անապատներէն և Ափրիկէի հիւսիսէն կու գայ, է կիզիչ և ահաւոր, և կը բերէ դեղին, կապոյտ կամ մանուշակագոյն աւազոյ և փոշոյ ամապ ծծմբահոտ :

Հ. Անձրեւաբեր հովեր որո՞նք են :

Պ. Անձրեւաբեր հովերն ամէն տեղ միենայն չեն . այս ինչ տեղ հիւսիսային հովը կը բերէ անձրեւ, ուրիշ տեղ՝ հարաւային հովը, գարձեալ ուրիշ տեղ՝ արեւելեանը կամ արեւմտեանը :

Հ. Հովերն ինչ ուղղութեամբ կը փշեն :

Պ. Հովերը կը փշեն ընդհանրապէս հորի-

զոնական ուղղութեամբ, երբեմն նաեւ վերէն վար, կամ վարէն վեր :

Հ. Սաստիկ հովերն ինչ կ'անուանուին :

Պ. Սաստիկ հովերը կը կոչուին հրեէն, հովուն, ապէուն : Մըրթիկը սաստիկ հով է և սոէպ կը պատահի բարեխառն և ցրտային գոտիներուն մէջ . փոթորիկն յանկարծական մըրթիկ է . ամպրոպը քան զոսա սաստիկ է, ծառեր կը հանէ արմատէն, շինուածներ կը տապալէ, և կը պատահի ընդհանրապէս այրեցեալ գոտւոյն մէջ : Անդիլեան կզզիք և Ափրիկէի կզզիք յաճախ կը կրեն այս սոսկալի հարուածը : Երկրիս այլեւայլ, մանաւանդ տաք, մասերուն մէջ կը պատահին երկայն կամ կարճ տեւող մըրթիկներ որ այլեւայլ անուն ունին, ինչպէս բէ-ֆոն կամ բէ-ֆոն կոչուած սոսկալի ամպրոպն որ կը տիրէ Զինու ծովին մէջ երբեմն յուլիսէ մինչեւ հոկտեմբեր : Շատ կարճ փոթորիկ են հասր և պատուալ կոչուած հովերը, մանաւանդ բանառը որ և վաշու կը կոչուի :

Հ. Թաթառն ինչ է :

Պ. Թաթառն է տեսակ մը պտուտակ հով, որ կ'իջնէ վերէն կոնաձեւ կամ գլանաձեւ . յաճախ չի պատահիր, բայց է զսասակար յոյժ, և պատճառը ծանօթ չէ :

Հ. Թաթառը քանի տեսակ է :

Պ. Թաթառը երկու տեսակ է, ծալոյն և շաճաւային : Ծովու թաթառը սոսկալի է . արագ արագ դառնալսվ կ'երթայ տեղէ տեղ, կը

քաշէ ծովուց կամ ծովակաց ջուրը : Այս թա-
թառը մեծ երկիւղ կու տայ նաւաստեաց ,
որ երբեմն թնդանօթոյ գնդակներով կը փա-
րատեն այս ահագին սիւնը : Ճամաքի թա-
թառն այնչափ մեծ չէ , բայց և այնպէս կը
խլէ գետնէն ծառեր , կը քակէ տանց յար-
կեր , կը վերցունէ մեծամեծ մարմիններ , կը
տապալէ որմեր , և վայրկենի մէջ մեծամեծ
աւերումներ կը գործէ : Թաթառին հետ կը
տեսնուին նաեւ հրեղէն գունտեր շանթար-
ձակ , որոտաձայն : Այսպիսի ահեղ թաթառ
մը տեսնուեցաւ 1845 ին Գաղիա Բարիզու մօտ :



Դ Ա Ս Ժ Թ .

Օդերեւոյք

Հ. Օդերեւոյթք ի՞նչ են :

Պ. Օդերեւոյթք կ'ըսուի ինչ որ ժամանակ
ժամանակ կը տեսնուի օդին մէջ :

Հ. Օդերեւոյթք քանի՞ տեսակ են :

Պ. Օդերեւոյթք երեք տեսակ են , 1. ջրա-
յին , 2. հրային և 3. ճագնիսային :

1. Ջրային օդերեւոյք

Հ. Ջրային օդերեւոյթք որո՞նք են :

Պ. Ջրային օդերեւոյթք են ամպ , մէք , անյ-
րեւ , չեռ , չարեւու :

Հ. Ջրային օդերեւոյթք ուստի կը դոյա-
նան :

Պ. Ջրային օդերեւոյթք կը դոյանան ջեր-
մութեան միջոցաւ երկրէն ցոլացեալ գոլոր-
շիէն : Այս գոլորշին ցորչափ թեթեւ է , կը
մայ օդին մէջ աւելի կամ նուազ թանձր ,
այս է ամպ , և կամ կ'իջնէ երկրիս երեսը , և
կը կոչուի մէդ :

Հ. Ամպերն ի՞նչպէս կ'երեւան օդին մէջ :

Պ. Ամպերը կ'երեւան օդին մէջ մերթ թել
թել , կամ ձեան տարափոյ նման . մերթ կոյտ
կոյտ իբրեւ բամբակի գնդակներ , և մերթ
օթոցի նման տարածուած , շատ անդամ նա-
եւ խառն , և միշտ նշանակ են օդոյ փոփո-
խութեան , մանաւանդ հողմոյ և անձրեւի :

Հ. Ամպերն երբ աւելի մօտ են երկրիս :

Պ. Ամպերն աւելի մօտ են երկրիս գիշերը
քան ցերեկ , քանզի ջերմութիւնը որ ցերեկ
աւելի է՝ անդայտացնելով վեր կը հանէ շո-
գին :

Հ. Մէգն ի՞նչ է :

Պ. Մէգն գոլորշի է որ յառաջ քան ելա-
նելն օդը , խտանալով կը տարածի երկրիս ե-
րեսը , ընդհանրապէս առաւօտուն և երեկո-
յին , երբ օդը բաւական տաք չէ որ գոլորշին
ելէ վեր :

Հ. Անձրեւն ի՞նչ է :

Պ. Երբ ամպերը կը խտանան , գոլորշին
լուծուելով ՚ի ջուր , կը թափի երկրիս վրայ ,

և այս է անձրեւ : Անձրեւք աւելի յաճախ են լեռնային և անտառային , քան դաշտային և բաց տեղեր , վասն զի անտառներն ընդհանրապէս իրենց կը ձգեն անձրեւը :

Հ. Անձրեւք ուր և երբ աւելի յորդ են :

Պ. Անձրեւք աւելի յորդ են տաք քան ցուրտ տեղեր . զորօրինակ հասարակածին կողմերը քան բարեխառն գօտիներ . բարեխառն գօտիներ՝ քան բեւեռներուն մօտ . ամառը՝ քան թէ ձմեռը . ցերեկ՝ քան թէ դիշեր : Պատճառն այս է որ , որչափ աւելի տաք է գետինն , այնչափ աւելի շորի կելէ երկրէն վեր :

ԴԱՍԻ.

Հ. Այրեցեալ գօտւոյն մէջ անձրեւն բնչպէս է :

Պ. Այրեցեալ գօտւոյն մէջ անձրեւք կը տեղան որոշ ժամանակներ մեծ յորդութեամբ , և կը տեւեն ամիսներ . այս պատճառաւ այն երկիրներուն մէջ գետերն անձրեւի եղանակներ այնպէս կը յորդեն , որ ամբողջ երկիրներ կը ծածկուին , ինչպէս Եգիպտոս :

Հ. Այս յորդ անձրեւներն ո՞ր ամիսները կը տեղան այրեցեալ գօտւոյն մէջ :

Պ. Այրեցեալ գօտւոյն հիւսիսային մասին մէջ անձրեւք կը սկսին ապրիլին մեղմով , յունիսին և յուլիսին կը սասատկանան . սեպտեմ-

բերին արդէն քաշուած է յուրը և սկսած է կանաչութիւնը : Հոկտեմբերէն մինչեւ ապրիլ կաթիլ մը անդամ անձրեւ չիյնար : Հարաւային մասին մէջ ասոր հակառակն է . հոկտեմբերէն մինչեւ մարտ է անձրեւի եղանակը , տարւոյն մնացեալ մասն երաշտութիւն է : Հ. Բարեխառն գօտիներուն մէջ անձրեւն բնչպէս է :

Պ. Բարեխառն գօտիներու մէջ անձրեւներն խառն պատճառներէ յառաջ կու գան , ուստի և տարեկան անձրեւներուն ժամանակն անյայտ է : Առհասարակ լուսինը կը կարծուի պատճառ օդոյ փոփոխմանց , բայց ըստ արդի գիտնոց այս կարծիքը սխալ է :

Հ. Ոմագոտ ժամանակ միայն կ'անձրեւէ :

Պ. Այրեցեալ գօտւոյն մէջ երբեմն կ'անձրեւէ , մինչ երկիրնք պարզ և առանց ամպոյն : Այն կողմերուն օդին բնութենէն , գուրշիք առանց ամպանալու յանկարծ խտանալով կը թափին վար :

Հ. Գունաւոր անձրեւք ի՞նչ են :

Պ. Երբեմն հովերը երկրէս այլեւայլ նիւթեր առնլով , ինչպէս ծաղկանց գեղին փռշին , հրաբուխներուն մօտէն ծծմբային հիւթ , կը տանին ամպերը : Այս նիւթերն են որ անձրեւին խառնուելով կ'իջնեն երկիր : Այսպիսի անձրեւներ կը կոչուին կորդէ անձրեւ , որեւն և ձնչոյ անձրեւ : Երբեմն անձրեւներու հետ կը տեղան նաեւ մանր մանր ճճիներ կամ գոր-

տեր, ասոնց եւս պատճառը հովերն են :
Բայց երբեմն այսպիսի անասունք անձրեւէն
ետքը ելլելով իրենց ծակերէն կը տարածուին
երկրին վրայ, և տեսնողք վերէն տեղացած
կը կարծեն զանոնք :



Դ Ա Ս Ի Ա .

Հ. Զիւնն ի՞նչ է :

Պ. Զիւնը ոչ այլ ինչ է եթէ ոչ անձրեւ
որ ցուրտ եղանակին օդին մէջ սառելով վար
կը թափի : Զիւնն ընդհանրապէս սպիտակ է,
բայց բարձր լեռներու մէջ և բեւեռներուն
կողմերը կը տեսնուին կորդէ յետք ծածկուած
տեղիք : Զեան այս գունաւորութեան պատ-
ճառն են ժժմակներ և սնկոյ տեսակ մանր
մանր տունկեր :

Հ. Կարկուտն ի՞նչ է :

Պ. Կարկուտը ձեան պէս մինոլորտին մէջ
սառած ջրոյ կաթիլներ են, երբեմն բաւա-
կան մեծութեամբ : Կարկուտը կը տարրերի
ձիւնէն, նախ՝ վասն զի ընդհանրապէս ամա-
ռը կը տեղայ և տուրնջեան ջերմագոյն ժա-
մերը : Երկրորդ՝ վասն զի վասակար է բերոց
երկրի : Կարկուտը պատճառը դեռ ըստ բա-
ւականին ճանշուած չէ :

Հ. Ուրիշ ի՞նչ ջրային օդերեւոյթներ կօն :

Պ. Ուրիշ ծանօթ ջրային օդերեւոյթներ
են, չու, եղեամ և նօ կամ չորբ :

Հ. Ցողն ի՞նչ է :

Պ. Ցողն երկրիս մօտ գոլորշին է որ պա-
զէն խտանալով կը նստի ծաղկանց, խոտերու
և ուրիշ թեթեւ մարմիններու վրայ : Ցողն
աւելի առատ է ծովեղերեայ տեղեր, և շատ
օդատակար է բուսոց :

Հ. Եղեամն ի՞նչ է :

Պ. Եղբ երկրիս երեսին վրայ մէգ կայ, և
յանկարծ կը ցրտանայ օդը, մէգը սառելով
կը նստի ծառերու, խոտերու և ուրիշ մար-
միններու վրայ ի ձեւ մանր ասղան կամ
բրդան :

Հ. Թօնն ի՞նչ է :

Պ. Թօնն հողմախառն սաստիկ անձրեւ է,
շատ անդամ որոտմամբ, կայծակներով, եր-
բեմն նաեւ կարկուով, աւելի յաճախ լեռնա-
յին քան դաշտային տեղեր :

Դ Ա Ս Ի Բ .

2. Հրային օդերեւոյթը

Հ. Ո՞ր երեւոյթք կը կոչուին հրային :

Պ. Հրային կը կոչուին օդին մէջ փայլող
կամ վառող երեւոյթք, ինչպէս են հայլու և
կոյժու :

Հ. Փայլակ և կայծակ ի՞նչ են :

Պ. Փայլակ այն կայծն է որ որոտման ժա-
մանակ արագ արագ կ'արձակի ամպերէն .

իսկ կայծակ՝ ամպերէն գալով երկրիս զար-
նող կայծն է :

Հ. Այս երեւոյթին պատճառն ի՞նչ է :

Պ. Այս երեւոյթին պատճառն է ելեկտրա-
կանութիւնը որով աւելի կամ նուազ լցուած
է իշողի փոխուած ջուրն, որպիսի են ամպք :

Հ. Ելեկտրականութիւն ի՞նչ է :

Պ. Ելեկտրականութիւն կ'ըսուի մարմիննե-
րուն այն յատկութիւնը որ շփմամբ կը գըրգ-
ուի : Ելեկտրականութեան վրայ կը խօսի բնա-
դիտութիւնը :

Հ. Ընդհանրապէս երբ կը փայլատակէ :

Պ. Ընդհանրապէս կը փայլատակէ սաստիկ
տաքէ ետքը : Կան սակայն երկիրներ, ինչ-
պէս Աւստրալիա, ուր ցրտադին և միգոտ
ժամանակ կը փայլատակէ և կ'որոտայ :

Հ. Ամէն երկրի կամ կիմայի մէջ կայ փայ-
լատակել և որոտալ :

Պ. Այրեցեալ գօտոյն մէջ յաճախ և սաս-
տիկ են փայլատակունք և որոտմունք . Բե-
րուի արեւմտեան եղերքը միայն չի տեսնուիր
այս երեւոյթը : Հիւսիսային լայնութեան 65°
սատիճաննեն անդին դուն ուրեք կը փայլա-
տակէ և կ'որոտայ, իսկ 75° սատիճաննեն ան-
դին, մանաւանդ կղղիներու մէջ և ծովու
վրայ, ոչ երբէք : Փայլատակել և որո-
տալ այնչափ յաճախ չէ ծովու, որչափ յա-
մաքի վրայ :



Դ Ա Ա Ի Գ .

Հ. Ուրիշ ի՞նչ երեւոյթ հրային կրնայ հա-
մարուիլ :

Պ. Հրային օդերեւոյթ կրնայ համարուիլ
նաեւ օդագործ, որ երբեմն կ'ինայ երկրիս
վրայ :

Հ. Կրնամս համառօտիւ նկարագրել օդա-
քարը :

Պ. Օդաքարը կը տեսնուի իսկզբան օդին
մէջ իբրեւ բորբոքեալ գունտ որ կու գայ
մեծ արագութեամբ, կայծակներ արձակելով
և լուսեղին հետք թողլով ետեւէն : Քիչ ժա-
մանակ վառելին ետքը կը պայթի օդին մէջ
հեռուն որոտածայն, և կ'արձակէ քարեր որ
ուժգին շառաչմամբ կամ սուլելով կ'ինան
երկրիս վրայ հրաշէկ, սաստիկ ծծմբոյ հոտ
արձակելով :

Հ. Օդաքարն ի՞նչ նիւթերէ կը բաղկանայ :

Պ. Օդաքարը կը բաղկանայ երբեմն զուտ
երկաթէ, բայց ընդհանրապէս կը պարունակէ
այլեւայլ քրէական (հանքային) նիւթեր, ինչ-
պէս գայլախազ, երկաթ, նիքէլ, գառնիճ
հող (մազնեսիա), կիր, ծծմբ և սոցին նման
նիւթեր :

Հ. Օդաքարն ի՞նչ պատճառի կ'ընծայուի :

Պ. Օդաքարք այլեւայլ պատճառաց կ'ըն-
ծայուին, բայց ըստ հաւանականգոյն կար-
ծեաց ասոնք մանր մանր մոլորակներ են քա-
եւաց

Նի մը մէդրոյ տրամագծով , և իրենց շարժ-
ման մէջ երկրիս մօտ դալով կը ձգուին երկ-
րէն և կիյնան :



Դ Ա Ս Ի Գ .

3. Մագնիսական օդ երեւոյք

ԲԵԼԵԿԱԼՅՈ

Հ. ԲԵԼԵԿԱԼՅՈՆ Բ'ՆԸ Է :

Պ. ԲԵԼԵԿԱԼՅՈ այն զարմանալի լուսաւոր
երեւոյթն է , որ կը տեսնուի երկրիս երկու
բեւեռներուն , մանաւանդ հիւսիսային բե-
ւեռին , կողմը յաճախ , երբեմն նաեւ բարե-
խառն գոտիներու մէջ : ԲԵԼԵԿԱԼՅՈ ոչ մի-
այն զարմանալի , այլեւ շատ կարեւոր է երկ-
րիս բեւեռակողմանց համար , վասն զի այն
երկիններուն բազմօրեայ գիշերները կը լու-
սաւորէ շատ աւելի գեղեցիկ քան կաղիլապ-
տերներն մեր քաղաքաց փողոցները : Հիւսի-
սային բեւեռալյոյը կը կոչուի հետապայ , հա-
րաւայինը՝ հարաւայք :

Հ. ԲԵԼԵԿԱԼՅՈՆ Բ'ՆԸ պատճառի կը նծա-
յուի :

Պ. ԲԵԼԵԿԱԼՅՈ պատճառ կը կարծուի
մագնիսականութիւնը , քանզի այս երեւու-
թին ատեն կողմացուցին վրայ խառնակու-
թիւն կը տեսնուի , և կողմացուցին ասղան

մէկ ծայրը կ'ուղղուի բեւեռալյուսին դէպ ի
կեդրոնը :

Հ. Մագնիսականութիւն Բ'ՆԸ Է :

Պ. Մագնիսականութիւն մարմիններուն
ուրիշ մէկ յատկութիւնն է որ մեծ նաևնու-
թիւն ունի ելեկտրականութեան հետ , և որոյ
վրայ կը խօսի բնագիտութիւնը :

Հ. Կողմացոյց Բ'ՆԸ Է :

Պ. Կողմացոյց նաւագետաց ծովուն վրայ
ճամբայ ցուցնող գործիք է , որ կը բաղկա-
նայ լիսուան (Քւ) վրայ ամէն դի շարժող մագ-
նիսացեալ երկաթի սլաքէ : Այս սլաքը կը
կոչուի առել , որոյ ծայրերէն մին դարձած է
միշտ դէպ ի հիւսիսային բեւեռ :



Դ Ա Ս Ի Ե .

Գ. ԵՐԿՐԱԳՈՒՆՏԸ ԲԱՂԿԱՑՆՈՂ ԵՒ ԵՐԿՐԻՑ
ԵՐԵՍԸ ԶԱՐԴԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՔ

Հ. Երկրագունտը բաղկացնողնեւ երկրիս ե-
րեսը զարդարող մարմինք քանի տեսակ են
և Բ'ՆԸ կը կոչուին :

Պ. Երկրագունտը բաղկացնող և երկրիս
երեսը զարդարող մարմինք երկու տեսակ են ,
1. անդամաբան և 2. գործաբանաբան :

Հ. Անդործաբան մարմինք որո՞նք են :

Պ. Բաց ի բուսոց և չնչաւորաց , անդոր-

ծարան են ուրիշ բոլոր մարմինք, օդը, ջուրը, քարինք, հանք, մետաղք:

Հ. Ընդէլքը բոյսք և շնչաւորք գործարա-
նաւոր կը կոչուին, և ալլք՝ անուսած

Պ. Բոյսք և շնչաւորք գործարանաւոր կը
կոչուին, վամդի ունին այլեւայլ գործարան-
ներ իրենց կենաց հարկաւոր գործողութեանց
համար, ինչպէս մնունդ և օդ առնելու, սե-
րունդ յառաջ բերելու, շնչաւորք նաեւ ըլ-
դալու և տեղէ տեղ երթալու: Անդործա-
րան մարմինք այսպիսի գործարաններ չունին,
վասն զի ոչ կեանք ունին և ոչ կենսական
գործողութիւններ: Անդործարան մարմինք
երկրիս կեղեւը կը կազմեն, գործարանաւորք
կը զարդարեն երկրիս երեսը:

Հ. Երկրիս կեղեւն Բնչ կաղմութիւն ունի :

Պ. Երկրիս կեղեւին կազմութիւնն է խաւ
ի խաւ, այսինքն այլեւայլ նիւթեր ժամա-
նակ ժամանակ երկրիս երեսը ծածկող ջրոյն
տակ նստած են իրարու վրայ խաւ խաւ։ Այս
խաւերն իրարմէ կը տարբերին և կը զանա-
զանուին ոչ միայն իրենց նիւթոյն, այլ իրա-
քանչիւրին մէջ գտնուած գործարանաւոր
մարմնոց յատուկ տեսակներուն կողման է։
Երկրիս կեղեւը կազմող խաւերուն վրայ կը
խօսի երկրաբանութիւնը :

የፋይ ተቋ.

4. Անգործարան մարմինք

Հ. Երկրիս կեղեւը կազմող անդորձարան
մարմինք քանի կը բաժնուին :

Պ. Երկրիս կեղեւը կազմող անդորժան
ժարմինք կը բաժնուին երեք, Ա. +որէն+, Բ.
Հ.որոշ+, և Գ. այբելի հան+ :

U. S. GOVERNMENT

Հ. Քարի գլխաւոր տեսակներն որո՞նք են :

Պ. Քարի գլխաւոր տեսակներն են. 1. հրա-
յն. քարեր, 2. հայտեղաշենքայ քարեր, 3. իսկակա-
քարեր, 4. կառեր և հաղեր, 5. հեծեպեան քարեր
և 6. պատճեան քարեր:

1. ԿՐԵՎՔՆ ՀԱՅԵՐ

Հ. Ո՞ր քարեր կը ային կ'ըսուին :

Պ. Կրային կըսուին այն քարերն որոց բազագութեան մէջ կիր կայ, ինչպէս՝ բուռ, ճարճաբեն, կոճ կամ ալբատոր, կոճէն, վիճակը բուռը և ալ:

Հ. Այս նիւթերն ուր կը գտնուին :

Պ. Բառաւ կը գտնուի ամէն տեղ։ Այս քարն
է զբանական կը փոխեն ի կիր։

Մարտիքնն այլեւայլ գոյն է : Ազնիւ է բարոս կղզւոյն , Ատտիկէի , Գարրարայի (Խոալիս) , Բագիկպոնի (Գերմանիա) , Սպանիոյ Մո-

լինա քաղաքին և գորտովա ու կրանատա գաւառներուն պէտք մարմարինը : Գունաւոր մարմարիններէն անուանի է Օսնապրիւքի (Գերմանիա)՝ սեւ, Դիբոլի և Ֆիորէնցայի՝ հանաւ, Սիէնայի՝ , Շենու Վերոնայի՝ Կորդի, Ճենովայի՝ պէտք և սուէնայու սեւ, և Բեղդիոյ Հէնոյ և Նամուր գաւառներուն էր մարմարինը : Տեսակ մը խայտախարիւ մարմարին է պրէտէր կոչուած քարը :

Կոսճ, Ընտիրը, կը գտնուի Գորսիդա, Սպանիա, Սիէնա, Մալդա և Եղիպտոս :

Կոսճ, առատ է Գաղիոյ Յա նահանդը և Մանշի մօտ :

Վէհանիւնեան + Շենու ծանօթ տեսակը Պարէրայինն է :

Կրային է նաեւ Քանչը որ շատ երկիրներ կը գտնուի :

~~~~~  
Դ Ա Ս Ի Է .

2. Գոյլափառէայ, + արէր

Հ. Ո՞ր քարեր գայլախազեայ կ'ըսուին :

Պ. Գայլախազեայ կ'ըսուին այն քարերը որոց բաղադրութեան մէջ Քայլափառ կայ, ինչպէս են՝ որյածարէ տեսակներն, այսինքն կոսճ, սուլադար, և քանի մը պատուական քարեր, ինչպէս ջանակ, ակար, յասպէս, որեւակ :

Հ. Այս քարերն ուր կը գտնուին :

Պ. Որյածար (գուարց) կը գտնուի երկրիս ամէն մասերուն մէջ . երկրիս կեղեւին գրեթէ երրորդ մասն այս քարէն է :

Կոսճ կը կոչուին աւաղահատք գայլախազի (Վէհանիւն), որ կը ծածկեն ծովերու եղերք, գետերու յատակը, և աւաղուտ անապատներ, մանաւանդ Ափրիկէ :

Սուլադար նոյն աւաղն է մածեալ և քարացեալ . այս քարը կը գործածուի յատակներու, յեսանի, այլովքն հանդերձ :

Վէհանի կամ ան չան (պիլլօր թաշը) բիւրեղի կամ ապակոյ նման քար է, որոյ գըլխաւոր տեսակներն են Պուէդյ Կոբէնաւ (եադութ). սորա ընտիրները կը գտնուին Պրազիլիս և Սիպերիա :

Ահոր (պապա գուրը), նոյնպէս պատուական քար է . ընտիր տեսակներն են + Պարէտեան ակատ (Պալլան), առուէն (ագիդ թաշը) և Ենչնադար (Սիւլլյամանի) որ կը գտնուին յՈւսիս :

Ցանիւ, ազնիւ քար է խայտախարիւ . ընտիրը կուգայ Զինու թամթարիստանէ :

Արեւանի (այնի շէմա), որ լուսոյ մէջ կ'երփնի (գոյն գոյն կ'երեւի), կ'ելլէ նոյնպէս արեւելք :



## ԴԱՍԱԿԱՐԱՆ

3. ԽԱՍՏԱԿ ԴԱՐԵՐ :

Հ. Ո՞ր քարեր կ'ըսուին խաւոտ :  
 Պ. Խաւոտ կ'ըսուին երասոյ (Փէլտ ապաթ) տեսակ քարեր, յորոց ոմանք կը զատուին թերթ թերթ, այլք՝ թել թել :  
 Հ. Թերթ թերթ զատուող տեսակներն ու ըննք են :

Պ. Թերթ թերթ զատուող տեսակներն են .  
 Լուսաւոր (ագ մատէն) որ շատ հասարակ է, ապակւոյ պէս թափանցիկ, և կը գործածուի, մանաւանդ ի բուսիա, իբրեւ ապակի պատերազմական նաւուց .


Սէւսէր (քարա թաշ) կոչուած ծանօթ քարը որ կը գործածուի յարկեր ծածկնլու, նաև գրի համար ի դպրոցս, կը գտնուի գաղոյ հիւսիսային արեւելեան կողմը, Արտէն կոչուած անտառային երկիրը .

Այժո՞ն (ամփէլիդ), որ և կը կոչուի խտալական հող, և կը գործածուի տեսակ մը խոր մատիս շինելու հիւսանց համար .

Օյսո՞ր (երլան մէրմէրի) որ շատ տեղեր կը գտնուի մանաւանդ իտալիա, Զին, և կը գործածուի այլեւայլ անօթներ շինելու :

Հ. Թել թել զատուող քար ո՞րն է :  
 Պ. Թել թել կը զատուի անէն կամ կրամագ (երանմաղ թաշ) կոչուած զարմանալի քար :

Ըլ, որոյ առատ բովեր կան Եւրոպա Գորսիքա և եւրէա կղղիներն : Այս քարին թելերէն Զինացիք կը գործեն կտաւ :



## ԴԱՍԱԿԱՐԱՆ

4. Կուեր և հովեր :

Հ. Կու ո՞ր նիւթերուն կ'ըսուի :  
 Պ. Երբ քար մը թոյլ և մածուցիկ է, կաւ (գլ. արձէւ) կը կոչուի : Տեսակ տեսակ կաւերէն շտերը կը գործածուին արուեստներու մէջ : Բրուտք կը գործածեն շատ տեսակներն խեցեցին անօթներ շինելու : Ծնտիր տեսակ կաւ է .  
 Յակէծ (Փաղփուրի թօվիրաղը), որոյ աղնիւը կը գտնուի Զին, և կը գործածուի յախճապակի շինելու : Նաեւ գաղիա ունի յախճի պատուական բովեր լիմոժի մօտ .

Եկէ-կա որ առատ է Գաղիոյ Եոն գաւառը, և կը գործածուի կարմիր մատիս շինելու :

Սէւսէն կա, որ է երկաթախառն, և կը գործածուի իբրեւ սեւ ներկ :  
 Հ. Հողերուն մէջ ո՞րն է յիշուելու արժանի :

Պ. Թիշուելու արժանի հող Են գործէն հու (մաղնէղիա) որ կը գործածուի իբրեւ դեղ, և Ճալոհինո՞ր (լիւլէ մատէնի) որմէ կը շինուի ծխափող :

ԴԱՍԱԿԱՐԱՆ

5. ՀԵՒՅԵՄԱԿԱՆ ԴԱՐԵՐ :

Հ. Ո՞ր քարեր կը կոչուին ՀԵՎԻԵՍՈՒԵԱՆ :  
 Պ. ՀԵՎԻԵՍՈՒԵԱՆ կը կոչուին այն քարային  
 ՆԻՒԹԵՐ որ հրաբուղիներու արդիւնք են,  
 ինչպէս .

ԱՆՆԱՉՐ (Նիշատըր) որ հրաբուղիներէ  
 ժայթքած նիւթերէ կը հանուի . բայց արուես-  
 տից մէջ առաջին անգամ գործածուած ա-  
 նուշադրը բերուեցաւ Ամմոնի ովասիսէն (Ո.փ-  
 րիկէ), ուստի կը կոչուի Ամմոնեան ալ .

ՊԱՌԵՆ (շապ) որ նոյնպէս կը գտնուի հրա-  
 բըղիսային տեղեր, գլխաւորապէս իտալիա .

ՀՐԱՄԱՔ կամ ԲԱՌԱՆ (սիյահ մէրմէր . մէհենք  
 թաշը) որ առատ կը գտնուի ուր մարած հր-  
 աբուղին կայ : Այս է փորձաքարը :

ԶԵՎԱԿ, (փօմզա թաշը) քար թեթեւ,  
 ծակոտկէն, կը գործածուի մաքրելու, և կը  
 գտնուի հարաւային իտալիա, ԲԱՆԳ կոչուած  
 կղղիները՝ Նաբօլիի մօտ, և Լիբարեան կղղի-  
 ները :

ԴԱՍԱԿԱՐԱՆ

6. ՊԱՌԱԿԱՆ ԴԱՐԵՐ :

Հ. Ո՞յք են գլխաւոր պատուական քա-  
 րինք :

Պ. Գլխաւոր պատուական քարինք են  
 1. ՏԵՂԱՎՈՐ (Թօվիաճ) որ կը գտնուի մանա-  
 ւանդ Պրաղիլիա, Սաքսոնիա և Սիպերիա .

2. ԳՈՒՆԴԱԳ (փիրուղէ) որոյ անուանի բովեր  
 կան Պարսկաստան .

3. ԵՐԵՒԱՆՔ (ըէնկեամիլ նէճէֆ) որոյ աղ-  
 նիւ տեսակը կը գտնուի Անդղիա, և կը գոր-  
 ծածուի այլեւայլ անօթներ և զարդեր շի-  
 նելու .

4. ԶԵՐԱԿ (որոյ մաքուր կանաչ տեսակը  
 կը գտնուի Գոլոմզիա (Հարաւային Ամերիկա):  
 Զմիխույ ծովագոյն կապոյտ տեսակն է բէ-րէն  
 (պէղատի) կոչուած քարը որ առատ է լիմո-  
 ժի մօտ և Սիպերիա .

5. ՆԱԽԱՆՔ (սէյլան), որոյ աղնուագոյն տե-  
 սակը կ'ըլլէ Ասորեսոց երկիրը .

6. ՊԵՐԱԿԱՆ ՀԵՎԱՆՑ (կէօք եադութ), որ  
 կը գտնուի Պրաղիլիա .

7. ԼԵՐԱԿ (Լաճիվէրտ թաշը), որ կը գոր-  
 ծածուի իբրեւ գեղեցիկ կապուտակ ներկ :  
 Այս քարին գլխաւոր բովերն են Ասիա, մա-  
 նաւանդ Պոլոր կոչուած լեռները .

8. ԶԵՐԻՆ կոչուած քարը որոյ տեսակներն

Են յանուն (սարը եագութ) և բեռնուն՝ կը դըտ-  
նուի Գերմանիա .

9. Ոսպանուն, աղամանդէն ետքը կարծրա-  
գոյն մարմինն է, որոյ տեսակներն են արեւել-  
եան կորինան, արեւելքան առաջին, շահեւան, արեւել-  
եան մշտին, արեւելքան վըստիր, բոյլոր այս պա-  
տուական քարինք կը դանուին Ասիա, մանա-  
ւանդ Հնդկաստան, Գաղիա՝ երբեմն : Արձին  
(սըմբարէ), ոսպնտկան աղնիւ տեսակներէն  
մին է, որոյ փոշին կը դործածուի մետաղ,   
ապակի եւայն փայլեցնելու, և կը դտնուի  
Սաքսոնիա և Նաքսոս կղղին .

10. Սուստին (լալ), ընտիր տեսակը կը դըտ-  
նուի Ասիա, մանաւանդ Թոռբքեստան և Հընդ-  
կաստան :

Հ. Ուրիշ բնչ ծանօթ քարեր կան :

Պ. Ծանօթ քարեր են .

Հապուտրը (սէյլան) որ շատ տարածուած է .  
գեղեցիկ մէկ տեսակն է Եղիպտոսի կարմիր  
հատաքարը .

Ծալոյն ու որ կը հանուի թէ ծովէն և թէ  
ցամաքէն . ցամաքայինն է բիւրեղանման փայ-  
լուն և կը կոչուի առաջան : Լորէն, ֆրանշ  
գոնդէ (Գաղիա), Գերմանիա, մանաւանդ  
կալիցիա ունին երեւելի բովեր աղի : Այս ա-  
ղը կը դտնուի նաեւ թանձր կեղեւանման Ափ-  
րիկէի և Ասիոյ դաշտերէն յումանս, մանա-  
ւանդ Սահարա, Հապէշ և Պարսկաստան :

## ԴԱՍԱԿԱՐԱ

Բ. Գլխաւոր մետաղք որո՞նք են :

Հ. Գլխաւոր մետաղք են՝ լազուկի, ապա-  
ծառի, պղնչի, արտին, երանի, երար, անագ, ինդոր,  
չինի, ծարէր, շառանի և լատի : Ոսկին և արծա-  
թըն աղնուագոյն են քան զայլս, իսկ միւս  
մետաղք, գրեթէ բոլորը, օդտակար և պի-  
տանի են, մանաւանդ երկաթը :

Հ. Եւրոպայի ո՞ր երկիրներն ունին այս մե-  
տաղներէն :

Պ. Լազուկի (վլաթինա) ունի թուսիա (Ուրալ  
լերինք) .

Ոսկի ունին թուսիա և Աւստրիա : Ալպեան,  
Պիւրենեան և Սեւենեան լեռներէն իջնող գե-  
տերուն մէջ եւս կը դտնուին բարակ բարակ  
կտորուանք ոսկւոյ :

Արձան ունին թուսիա, Աւստրիա, Գերմա-  
նիա (Սաքսոնիա) և Նորուեկիա :

Պղնչ ունին թուսիա, Շուէտ, Գերմանիա  
(Սաքսոնիա) և Աւստրիա :

Լորէն ունին Սպանիա և Աւստրիա :

Երան ունին թուսիա, Գաղիա և Շուէտ,  
մանաւանդ Անդղիա որ առաջին է այս կող-  
մանէ :

Երար (պիլլօր տէմիրի) ունի Գաղիա :

Անագ ունին Անդղիա, Գերմանիա (Սաքսո-  
նիա) և Աւստրիա :

Կապար ունին Անդղիա , Գերմանիա (Բրուսիա) , Աւստրիա և Սպանիա :

Զբանի ունին Գերմանիա (Բրուսիա) , Անդղիա , Աւստրիա և Բեղդիա :

Ծորե (ըասթլրդ թաշը) ունին Գերմանիա և Գաղիա :

Զահան (զըրլըդ թաշը) ունին Գերմանիա (Մաքսոնիա) , Շուէտ և Աւստրիա :

Զառի (սըչան օժու , զըոնլըդ) ունի Գերմանիա :



### Դ.Ա.Ա Լ.Գ.

Հ. Ասիոյ ո՞ր երկիրներն ունին այս մետաղներն :

Պ. Ուկ ունին Ուրալ և Ալդայի լերինք , Միպերիա , Հնդկաստան և Մալեղիա :

Արծոն ունին Ասիոյ շատ երկիրներն , յանուաննէ՝ Միպերիա :

Պլինյ ունի Ճարոն :

Անոն Մալաքայի թերակղզին և Մալեղիա :

Հ. Ամերիկայի ո՞ր երկիրներն ունին մետաղ :

Պ. Ամերիկայի մէջ առատ են ազնիւ մետաղք , մանաւանդ ոսկին : Այս մետաղն ունին Ամերիկայի գլեթե բոլոր երկիրները , զորօրինակ Միացեալ նահանդները (Գալիֆունիա) , Մեքսիկայ , Պրազիլիա , Գոլումբիա , Պոլիւիա , Զիլիի և Բէրու :

Լասոնի ունին Պրազիլիա , Գոլումբիա , Պոլիւիա , Զիլիի :

Արծոն ունին Մեքսիկայ , Պոլիւիա , Բէրու և Լա Բլադա :

Պլինյ ունին Միացեալ նահանդները և Զիլիի : Մարկի , անոն և հարար ունին Միացեալ նահանդները :

Հ. Ափրիկէ ի՞նչ մետաղ ունի : Պ. Ափրիկէ ունի ոսկւոյ փոշի՝ առատ , մանաւանդ կուինէա և Մոզամբիք , ունի նաեւ պղինձ :



### Դ.Ա.Ա Լ.Դ.

Պ. Այրելի կամ Հառելի հան :

Հ. Որո՞նք են գլխաւոր վառելի հանք :

Պ. Գլխաւոր վառելի հանք են . Ճնումք , աշուխ , կուպր և առն :

Հ. Ծծումք ո՞ւր կը դանուի :

Պ. Ծծումք կը դանուի յաճախ հեփեստեան (հրաբղսի) երկիրներ , ինչպէս հարաւային իստալիա , Միկիլիա և իսլանտա :

Հ. Ածուխ քանի տեսակ է :

Պ. Ածխոյ տեսակներն են , արամանու , բովածուի , արածուի , հբածուի , հայտել և իոյժ :

Հ. Ածխոյ այս տեսակներն ո՞ւր կը դանուին :

Պ. Արամանու (Էլմաս) կը դանուի Հնդկաստան , Պոռնէոյ , Պրազիլիա և Ուրալ լեռները :

Բաւծութ (ու ֆագ մատէն քէօմիւրիւ) կը գտնուի յաճախ դրեթէ ամէն երկիր , մանաւանդ Անդղիա :

Քարշակութ որ բովածխոյ ստորին տեսակն է՝ յաճախ է Ամերիկայի Միացեալ նահանգները :

Գրանդութ որ նման է կապարի՝ առատ է հիւսիսային Անդղիա , և կը գործածուի մատիտ շինելու :

Փայտել , տեսակ մը ածուխ է փայտի հիւթէ կազմուած :

Խոյժ (թուրպ) , նոյնպէս ածուխ է տնկային նիւթերէ կազմուած :

Հ. Կուպըրը քանի տեսակէ և ուր կը գտնուի :

Պ. Կուպըր (Եէր սագըզըր , գուփը) երկու տեսակ է .

1. Նուռի կամ Շաբէ-Ն (Նէֆթ , բէդըօլ) : Այս վերջնը գեանէն կը բդիսէ իրբեւ ազբիւր և կը գտնուի առատ իտալիա , Սիկլիիա , Աւստրիա , Վալաքիա , Զանդա կղզին , կասպից ծովուն մօտերը , Հնդկաշին , Չին , Ճարոն և մանաւանդ Ամերիկայի Միացեալ նահանգները :

2. Կորաչ-Ն (ասֆալտ) որ մերթ ծովակներու վրայ կը լողայ , ինչպէս Մեռեալ ծովուն վրայ , և մերթ երկրէն կ'ելլէ իրբեւ հանք :

Հ. Սաթի Բնչ է և ուր կը գտնուի :

Պ. Սաթը որ կը թուի թէ հին տունկերու խիմն է՝ կը գտնուի Վալդիկ ծովուն հարաւային եզերքը :

## ԴԱՍԱԿԱՐԱ

### 2. Գործարանաւոր մարմինք

Հ. Գործարանաւոր մարմինք քանի տեսակ են :

Պ. Գործարանաւոր մարմինք կրկին են , 1. Բայս + և 2. Շաբէ-Նք :

### 1. Բայս

Հ. Բայսք ամէն գօւռոյ մէջ կը գտնուին :

Պ. Կան բոյսեր , և պիտանեգոյնք մարդկան , ինչպէս արմափք , որ գրեթէ ամէն կլիմայի մէջ կը բուռնին : Կան նաեւ բոյսեր որ այս ինչ կամ այն ինչ կլիմայի մէջ միայն կը հասնին , ինչպէս արմագնէ , հայնէն , համեմագն , արմագն , հարկանուն , շաբէ-Նք , շաբէ-Նք և համեմայն տունկեր :

Հ. Տօթագին երկիրներ ինչպէս են բոյսք :

Պ. Տօթագին երկիրներ , ինչպէս այրեցեալ գօւռոյն մէջ , բոյսք աւելի զօրեղ և գեղեցիկ են : Հնն սփառոյսք են ծառանման , վայրի յարեսոյք (է յրէլթի օթու) կը բարձրանայ հոն իրբեւ արմաւենի . հոն ծաղիկը են աւելի պայծառագոյն և հոտաւէտ , պատուղք՝ աւելի համեղ , տերեւք՝ աւելի մեծ և վայելու :

Հ. Տաք երկիրներու բոյսերն որո՞նք են :

Պ. Տաք երկիրներու , այսինքն՝ այրեցեալ գօւռոյն և բարեխառն գօտիներու հարաւաւային եզերքը :

յին մասին բոյսերը շատ են . ծանօթագոյն ներն են .

1. Ուժն (բրինձ) . հասարակ է առեւագարձի երկիրներուն խոնաւ և ջրոտ տեղերը , նաեւ հարաւային Եւրոպա , մանաւանդ Բոյ գետոյն կողմերը : Մեծ առեւարոյ նիւթ է :

2. Գետաբնացոր (փաթաթէս) . բուն հարաւային Ամերիկայի լեռնային մասերուն բերքն է . զարդիս տարածուած բոլոր Եւրոպա , և երկրիս ուրիշ մասերը :

3. Ծիստոս (թիւթիւն) . բուն հարաւային Ամերիկային է , բայց շատոնց սկսած է մշակուիլ շատ տեղեր : Բաւական մեծ առեւտըրոյ նիւթ է :

4. Նորվէն (փորթօդալ) և Վարչակ (լիմոն) . են բուն բերք հարաւային արեւելեան Ասիոյ , թերեւս Մալեղիոյ . բայց կը բումին նաեւ ուրիշ տաք երկիրներ : Եւրոպայի մէջ յարգի են Մալդայի , Բորդոկալի և Ասորեան կը զեցաց նարինջք . իսկ արեւելք՝ Պաղեստինու եղերաց (Եաֆա) , Արքիպեղագոսի կղզեաց (Սագրզ , Կիրիտ) և Ափրիկէի հիւսիսային եղերաց նարինջք : Այս պտղէն ունի նաեւ Ամերիկա :

Նարինջ և կիւտրոն ունին այլեւայլ տեսակներ , ինչպէս Շառչնջ և Վարչակ (աղաճ գաւունու) որ նոյնպէս հարաւային տաք երկիրներու բերք են : Հարչի նարինջ կոչուած տեսակը որ մեծ և ախորժահամ նարինջ է՝ կը

դտնուի հարաւային Ափրիկէ (Մաւրիտիոս և Միութեան կղզիները) :

5. Զինէն . կը սիրէ մանաւանդ Միջերկրականին ծովեղերեայ երկիրներն : Զիթապտուղ և մանաւանդ ձէթ մեծ առեւտըրոյ նիւթ են :

6. Թողնէ . հասարակ տեսակները կը դրտնուին բարեխառն երկիրներ : Բայց ունի քանի մը զարմանալի տեսակներ , ինչպէս Հարչի Ռէցան , որոյ մի միայն տունկը կրնայ անտառ կաղմել . քանդի մէկ ծառէն շատ սատեր խոնարհելով մինչեւ գետին , կ'արձակեն արմատ , և լինին ուրոյն ծառեր , և այսպէս կը բազմանան յոյժ : Կայ նաեւ տեսակ մը թղենի , որ կը կոչուի Նուբրակա կամ Պուրապատ թղենի , և է հասարակ Սէյլան կղզին :

7. Թունէ . ի բնէ տաք երկիրներու բոյսէ , բայց կ'աճի նաեւ բարեխառն երկիրներ : Թթենւոյ մէկ տեսակին կեղեւէն Զինացիք և ձարոնք կը շինեն թուղթ և լաթ : Թթենւոյ մեծ պիտանութիւնը շերամներու համար արդէն ծանօթ է :

8. Նունէ . կը բումին ամէն տաք երկիր , մանաւանդ Եւրոպայի և Փոքրուն Ասիոյ հարաւային եղերքը (Զմիւռնիա) :

Մրտնն (մէրսին աղաճը) որ նոյն ցեղէն է՝ կը բումին նաեւ աւելի գէպ ի հիւսիս :

9. Դրան . այս տունին այլեւայլ տեսակներն յառաջ կու գան նաեւ բարեխառն գօտուայն հիւսիսակողմերը . կան սակայն գո

տեսակներ, ինչպէս յերակ (գարբուզ), որ տաք  
երկիրներ կը սիրեն :

10. Յունապէ (հիւնասպ) . առատ է հիւսի-  
սային Ավրիկէ . կը բունի նաեւ հարաւային  
Եւրոպա :



## Դ Ա Ս Լ Զ.

Հ. Տաք երկիրներ ուրիշ ի՞նչ ծանօթ տուն-  
կեր կան :

Պ. Տաք երկիրներու ծանօթ տունկեր են  
նաեւ ,

1. Ալբանի . մեզի ծանօթ տեսակները կը  
բունին հիւսիսային Ավրիկէ , հարաւային  
Ասիա (Արարիա) , շատ քիչ նաեւ հարաւային  
Եւրոպա :

Արմաւենին ունի զարմանալի տեսակներ  
որ կը գտնուին արեւադարձի երկիրներ : Շա-  
տերուն ոչ միայն պտուղն , այլեւ տերեւնե-  
րը , ոստերը , փայտը , հիւթը , շատ բաներու-  
կը գործածուին : Մէկ տեսակէն որ արեւամը-  
տեան Ավրիկէ կը գտնուի՝ կ'ելլէ ընալիր իւղ .  
ուրիշ մէկ տեսակին ծուծէն կամ ուղեղէն  
կը շինուի առևո կոչուած գերմակային նիւթը :  
Այլեւայլ տեսակ գեղեցիկ արմաւենիներու  
ոստերն կը գործածուին գաւաղան և հովա-  
նոց շինելու :

Կ. Բամբակնէ . իբրեւ ծառ կ'աճի տօթա-  
սակէւրկիրներ , ինչպէս զին , Ավրիկէ և Ա-

մերիկայի հարաւային մասն : Աւելի տարած-  
ուծ է բամբակի տունկը , որ կը մշակուի  
րաւային Եւրոպա , Եգիպտոս , հարաւա-  
ն Ասիա և մանաւանդ Ամերիկայի Միացեալ  
սհանգներն : Բամբակը մեծ և ընդարձակ  
ոթ է տարազագործութեան և առեւտրոյ :

3. Կունէն , որոյ հատերէն է սուրէ (գահուէ)  
ոչուած ըմպելին , է տունկ բնիկ արեւելեան  
Կիրիկէի : Շատ կանուխ տարուած է Արա-  
իա , ուստի կուգայ հուր (եէմէն) կոչուած  
նտիր տեսակը : Հոլանտացիք տարին այս  
տւնկը ծաւա կղզին , ոմանք հասուցին նաև  
շրոպա ջերմոցներու մէջ : Անցեալ գարուն  
սկիզբը տարուեցաւ Անդիլեան կղզիները (Ճա-  
մափքա եւայլն) , ուստի տարածուեցաւ Ամե-  
րիկայի տաք երկիրները : Հարաւային Ավ-  
րիկէի Մաւրիտիոս և Միութեան կղզիք կը  
հասցւնեն առատ այս բերքէն : Սուրճը մեծ  
նիւթ է առեւտրոյ :

4. Շաքարէն էնէն . բուն հարաւային Ասիոյ  
բերք է : Միջն գարուց մէջ սկսաւ մշակուիլ  
հարաւային Եւրոպա , յետոյ Մատերա և Գա-  
նարեան կղզիներն և անտի , ԺԶ. գարուն ըս-  
կիզբը (1506) , տարուեցաւ Սան Տոմինկը (Ա-  
մերիկա) , և արագ արագ տարածուեցաւ Ա-  
մերիկայի հարաւային երկիրներն :

5. Պաշելքնէ . բուն և գլխաւոր տեղն է հա-  
րաւային Ասիա և արեւմտեան Ովկիանիա :  
Հնդիկք և Մալայեցիք պղպեղի մէկ տեսա-  
կին տերեւները կը ծամեն :

6. Զայտ պահեք . է բերք Զինու և Ճարոնը  
և մեծ առեւտրոյ նիւթ :

Սարդենէ (տէֆնէ) . հասարակ է տաք ել  
կիրներ : Ապողոնեան կոչուած տեսակը կը  
բուսնի նաեւ հարաւային Եւրոպա : Հասարա  
տեսակը կը գտնուի բարեխառն երկիրներ  
Է վայրի :

Սարդենւոյ տեսակէն են Շաբէնէնէն (դար  
չին) որ կը գտնուի Սէյլան կղղին , և որոյ կե  
ղեւէն է մեր կիսահազ (գարչին) :

Նոյն տեսակէն է նաեւ Կարդենէն որ կը  
բուսնի Մալէղիա , և որոյ խիժն է Կարտու  
(քեաֆիրի) :

Նոյն տեսակէն է նաեւ Տաշնին որ կը բուսնի  
մանաւանդ Մոլուքեան կղղիներն : Ասոր  
կուտն է Շաբէնէն ընկայը (հինտիսթան ճէվիդի) :

8. Երեւան (ապահով) . հին և նոր աշխարհի  
տաք երկիրներու ծառ է , ի վազուց ծանօթ :

9. Շուշան կամ Քճէն (սուսամ) . կը բուսնի  
Եղիպտոս և արեւմտեան Ասիա : Աերմը , և  
մանաւանդ իւղը գործածական են արեւելք :

10. Եղիքենէ (քէշի պույնուղու) և Պահենէնէ  
(թէմըլի հինտի) , հասարակ են Միջերկրակա  
նին եղերքը . կը գտնուին նաեւ Ափրիկէ և  
Ասիա :

## ԴԱՍ ԼԵ.

1. Այլբեցեալ գօտւոյն մէջ և ուրիշ շատ  
տաք երկիրներ մեղի անծանօթ ի՞նչ զարմա  
նալի տունկեր կան :

Պ. Այլբեցեալ գօտւոյն մէջ և ուրիշ շատ  
տաք երկիրներ մեղի անծանօթ զարմանալի  
տունկեր են ,

1. Աբուսամինյոր (անանաս) , բուն Ամերիկայի  
(Բէրու) տունկ՝ , կը բուսնի Հնդկաստան ,  
պտուղը բաւական ծանօթ .

2. Ապրաս (ակէլէսան) , թուփ Աբարիոյ , Ե-  
ղիպտոսի և Ասորւոց երկրին : Այս տունկէն  
կելլէ բաղադրան կոչուած հոյզը : Յիշուելու ար-  
ժանի է եթովպիոյ ապրասն որ կու տայ  
զմուռս կոչուած խժային հիւթը .

3. Լեռնէնէ , կը բուսնի գրեթէ ամէն տաք  
երկիր , մանաւանդ Հնդկաստան : Այս տնկոյն  
տերեւներէն կը շինուի Արա (Չիվիտ) կոչուած  
կապոյտ ներկը .

4. Կաճէնէ , ծառ Ամերիկայի (Մէքսիկոյ) .  
Այս ծառին փայտն է բանն կոչուած աղնիւ  
ատաղձը որմէ կը շինուին կարասիք .

5. Կաթուսառորդ և շինէ , ծառք հասարակ  
յԱմերիկա , առաջինը՝ գլխաւորապէս եռ-  
քաղան , երկրորդը՝ Գոլոմպիա և Պրադիկիա :  
Այս ծառերուն փայտէն են չափէլ և պահու  
կոչուած կարմիր ներկերը .

6. Կոճ, տունկ արեւմտեան Ասիոյ : Ասկէ  
է քառէ եէժ (քիթրէ) կոչուած խիժը .

7. Հալբակ, ազնիւ տեսակը կը բումնի Սո-  
քոդորա կղղին (Ափրիկէ) : Ասոր փայտէն է  
հալսւէն (էօտ աղաճը), ի վաղուց ծանօթ, որ  
կրակի վրայ դրուելով կու տայ անոյշ հոտ .

8. Համբակ (վանիեա), բոյս Ամերիկայի  
(Մեքսիկոյ), անոյշ հոտոյն համար անուանի :

9. Հեռնէ, հարաւային Ամերիկայի ծառ,  
որմէ կ'ելլէ Յէտին եէժ (գոմէլասդիք) կոչուած  
հոյզը .

10. Հնդկանուշ (գաքաօ), ծառ Ամերիկայի :  
Ընտիրը կը դ տնուի կեդրոնական Ամերիկա և  
վենեզուելա : Ասոր պաղէն կը շնուի դուռը  
(չօգօլաթ) .

11. Չափակոս կամ Ռիսկին, կը բումնի մա-  
նաւանդ Մոլուքեան կղղիներն : Այս տունկին  
ծաղիկն է Քիսկ (գարէնֆիլ) կոչուած հա-  
մեմը .

12. Ճանդան (սանդալ), փայտ անուանի ա-  
նուշահոտ, կը բումնի Ովկիանիա և հարաւա-  
յին Ասիա .

13. Ճարդինէ, ծառ այրեցեալ գօտոյ : Ա-  
սոր մէկ տեսակէն կ'ելլէ Շոճ կամ Շոճն եէժ  
(լէօք) կոչուած նիւթը զոր իբրեւ ջնորակ (րու-  
ղէն) կը գործածեն Զինացիք .

14. Մարտուակ (միյան քէօքիւ), տունկ հա-  
րաւային իտալիոյ .

15. Պէստուէնէ (Փըստըգ աղաճը), կը բումնի

Միջերկրականին եղերքը, մանաւանդ Փոքր  
Ասիա : Ասկէ կ'ելլէ բեւենոյ եէժ կամ ուռոն  
(թիրէմէնթին) .

16. Սբէնէ (ակաց), ծառ հասարակ յԱփ-  
րիկէ և արեւմտեան Ասիա : Ասոր մէկ տե-  
սակը թուփ է և առատ կը բումնի Սահարա-  
յի չոր և աւազուտ տեղերը, Սենեկամպիոյ  
հիւսիսային դին և այլուր, և կը կոչուի հըռ-  
պէտ (միմնա) կամ չէպահ, վասն զի իբր թէ  
զգալով կ'ամիկոփէ տերեւներն, եթէ ոք  
դպչի մատով .

17. Տենտէ (գընադլնա աղաճը) և յաղինէ  
(իփէքաքուաննա), կը բումնին հարաւային Ա-  
մերիկա և են օգտակար ի դեղորայս, առաջ-  
նոյն՝ կեղեւն, իբրեւ տենդաբոյժ, երկրորդին՝  
արմատն, իբրեւ մաղձադեղ .

18. Բացինէն (սումագ աղաճը), թուփ բուն  
տաք երկիրներու : Այս տունկէն է աղոր (սու-  
մագ) կոչուած թթու նիւթը, զոր իբրեւ ջը-  
նարակ կը գործածեն ջաբոնցիք .

19. Կռճառապէն (զէնճէֆիլ), բուն Հնդկաս-  
տանի տունկ է, կը բումնի ուրիշ տաք եր-  
կիրներ, մանաւանդ հարաւային Ասիա .



Պ. Տաք երկիրներու նշանաւոր բոյսեր են  
նաեւ

1. Աւանանելով (մէզզ աղաճը) , նշանաւոր տերեւներուն մեծութեամբ և ազնիւ պտղով : Կը գտնուի գրեթէ բոլոր այրեցեալ գօտուցն տակ : Փորձուած է որ , Մեքսիկոյի մէջ , քառակուսի 100 մէդրոյ գեանի վրայ տնկուած քառասուն աղամաթզենի 2,000 քիլոկրամ պտուղ կու տայ , մինչ նոյնչափ գետոյ վրայ ցանուած ցորեան չի տար աւելի քան 15 քիլոկրամ արդիւնք :

2. Դրանիումը Հարու (օբթանճա), բուն Զինու և  
Ճարսնի ծաղիկ. մէկ տեսակը կը բումի նաեւ  
մեր պարտէ զները :

3. Խէստէնէ , կը բուռնի Ովկիանիա . այս  
տունկէն է աբարո՞ւ կոչուած գերմակային նիւ-  
թը որմէ կը շինուի կաթնկեր տղայոց համար  
մննդարար խիւս :

4. Խակնել, տունկ բնիկ Հնդկաստանի, կը  
գտնուի նաեւ Արարիա : Այս ծառին հոյզն է  
հնարքուկ (ասրյահենտ) կոչուած մաքաւր խունկը :

5. Ծառենէ, տունկ հարաւային Ասիոյ . կուտայ հնդիկ ռեզին (Հինտ թէշինասը , փութալամպա) կոսուած խիժբ :

6. Հերք, կը գ մնուի Միջերկրականին կըզ-  
վիներն, և կու տայ Տաղաւորէ կամ Ա- (սագըզ) կոչուած անուշահոտ խիմը զոր ախորժելով  
կը ծամեն արեւելեան կանայք:

7. Հարկեղին (պամպու), կը կազմէ խիտ

շամբեր գլութէ բողոք այրեցեալ գօտոյն խո-  
նաւ տեղերը, մանաւանդ Ասիա: Այս եղե-  
դան հիւթը կու տայ շաքար, և բունը կը  
գործածուի յաշեւայլ պէտս:

8. ζερέντ, ήρη ρπούση ζωρωτιαγήν ημερόβικω  
και ημιών όρωρος τελετέρο. ήρη ωαγ ζερέντ (ρπού-  
ζη) ηρηπούαδ τελετέρος ημανπούζακαθ ηγην ημερόβηρ:

9. Մշտ-կ (կենէ աղաճը , պիյտէնձիր) . տարեւոր տունկ , կը բումի արեւմտեան և հարաւային Ասիա , արմատը վառելով . կը բուրէ հօսմէկոյ :

ΤΥΠΟΙ ΛΘ.

Հ. Բարեխառն գօտւոյ բոյսք ոլո՞նք են :

Պ. Բարեխառն գօտուոյ , մանաւանդ հիւ-  
սիսայնոյն ոչ միայն տաք այլեւ միջին մասե-  
րուն մէջ յառաջեկող տունկք ոչինչ ընդհատ  
բացում և օդտակար են : Այսպէս ունինք ,

1. Յարմուեաց՝ յորեան, հաճաբ, դաբէ, վարսէ,  
էլեպաշտցընեն.

2. Յընդեղինաց՝ Տու (պիղէլեա), Դիւ-  
(փասուլեա), Առաջ, Ալոհն (բագլա), Եւայլք.

3. Խառնութել կամ բանվառք (սէպղէ) բոլոր  
տեսակները :

#### 4. Պայմանու ծառերէն՝

ա. Նշենք, առլրէ, դեյնէ, ձերանի, կերտաւենի, ըս-  
կունի, իսպինի (քէստանէ) իրենց այլեւայլ տե-  
սակօք ևն բուն փոքրան Ասիոյ և մանաւանդ-

Պարսկաստանի բերք, ի վաղուց տարածուած Եւրոպա, և ապա Ամերիկա .

բ. Թողարկ հասարակ է Միջերկրականին մօտ երկիրներ .

գ. Խնձրէ և բռնչ, բազմատեսակք, կը յաջողին մինչեւ բաւական յառաջ դէպ ի հիւսիս :

դ. Ուն (ասմա) որոյ պտուղն սքանչելի է յԱսիս, և գինին՝ յԵւրոպա, թուի թէ բուն արեւելեան Ասիոյ բերք է : Գինոյ կողմանէ անուանի են Գաղիս, Գերմանիս, Ունկարիս, Սպանիս, Մատէրեան և Գանարեան կղզիք :

#### 5. Վայրի ծառերէն՝

ա. Կառնէ, ռէէ (գայլն աղաճը), շարսուէ (զուշ աղաճը), կալամուէ (գաւագ), ռուսէ (սէօյիւտ), սօսէ (չընար), հացէ (սէնտէպան աղաճը), լոբէ (օխլամուր), շտի (տիշպուտագ), սունէ (ակաց) .

բ. Սուր կամ շն (չամ) կը բուսնի նաեւ աւազուտ տեղեր, և ցուրտ լեռներ, ինչպէս Շուէտ և Նորուեկիս .

գ. Եղէւնին (քէօքնար աղաճը), կը բուսնի սեպ և խոնաւ լեռներ, և ունի մեծամեծ անտառներ .

դ. Կորէ (գաթրան աղաճը) կը բուսնի Ալպեան լեռները .

ե. Նոն (սէրլի), կը բուսնի հարաւային Եւրոպա և այլուր .

դ. Մոյր Լէբուանու՝ բուն Ասիական ծառ է, տարածուած է Եւրոպայի շատ տեղեր .

է. Կոկոնէ, գեղեցիկ ծառ որոյ մեծամեծ անտառներ կան Ամերիկա :

#### Դ. Ա. Ա Խ.

չ. Բարեխառուն գօտոյ ուրիշ երեւելի տունկերն որո՞նք են :

զ. Բարեխառուն գօտոյ ուրիշ երեւելի տունկերն են .

1. Խոշտել (բավիճնոր) բժշկական տունկ, կու դայ ի միջին Ասիոյ .

2. Տուրոն (քէօք պօյասը), որոյ արմատը կու տայ կարմիր ներկ յարդի .

3. Կուլու (գօյցա), տեսակ վայրի կաղամբոյ . կը մշակուի բողոր Եւրոպա, սերմէն կը հանուի իւղ վառելի .

4. Ճունդէն (փանճար), շողգամի, բողի, ստեղղինի տեսակէն, կը մշակուի Եւրոպա շատ տեղ, մանաւանդ շաքարի համար որ կը հանուի այս արմատէն .

5. Կորս (քթան) և կանէք (քէնէվիր), տունկ բարեխառուն կիմաներու, յարդի՝ գեղեցիկ մանածին համար . կտաւի սերմն է կրասուր (քէթէն թօխումու) .

6. Մէկն կամ Խոշտաշ (աֆիոն), տունկ արեւմտեան Ասիոյ, արեւելեան Եւրոպայի և Ափրիկէի . անուանի է ափիոնին համար որ այս

տնկոյն հիւթն է, թմբրեցուցիչ, և մաս հաբեր՝ եթէ շատ ուսուռի:

Հ. Յուրա երկիրներու բոյսք որո՞նք են :

Պ. Կարի ցուրտ երկիրներ անդամ դէպի հիւսիս կը բուժնին,

1. Յարմանեաց՝ հայք, հաճար, վարսակ.
2. Ի բանջարաց՝ գեղանախնչոր, սովելուն, շու չամ, կազմաք, լսեառ (քէրէվիս).
3. Վայրի ծառերէն՝ եղբայրն, սորո, կամ շն (չամ), ցորսակ, ուռի, լսորենէ (գըզըլ աղաձ).
4. Թուփիւրէն և մանր խոտերէն՝ հասաքէն (սիւփիւրէ օթու), լու և հանուռ (եօսուն), որ կը գտնուին մինչեւ մօտի բեւեռուային շրջանակ:



## Դ Ա Ս Խ Ա

### 2. Շնչառութ

Հ. Ամէն շնչառոր կամ անասուն կ'ապրի ամէն դօտւոյ տակ :

Պ. Կան անասուններ որ գրեթէ ամէն դօտւոյ տակ կրնան ապրիլ, այսպիսի են լնդհանքապէս ընտանի անասունք, ինչպէս շնչ որ գրեթէ ամէն երկիր կը գտնուի. ոչոր, աշ, են, իու, կը գտնուին մինչեւ լսյնութեան 64 աստիճանին տակ. չ' մինչեւ 66°, կառա՞ մինչեւ 60°, բայց նաեւ գաղաններէն և յափշտակիչ թռչուններէն ումանք, ինչպէս

արջ և գոյլ, արծուէ և անդու կը տեսնուին գրեթէ ամէն երկիր : Նոյն բան է ձկանց համար . շնչառու (քէօփէք պալըղը), սուցայուէ (տէսթէրէ պալըղը) կ'ապրին գրեթէ ամէն ծով, բայց ընդհանրապէս ցամաքէն հեռու . իսկ շնհանայուէ (գալգան պալըղը), սոսկայուէ (փիսի պալըղը), լըլուսյուէ (տիլ պալըղը) և ուրիշ պիտանի ձկունք կ'ապրին ամէն ծով նաեւ ցամաքի մօտ : Նոյնպէս աղման (սալամօն պալըղը), յաղյուէ (խանկյէ պալըղը), հայլյուէ (թուրնա պալըղը), ծածան (սաղան պալըղը), որ են անոյշ ջրոյ ձկունք, կը գտնուին գրեթէ ամէն երկիր : Բայց և այնպէս իւրաքանչիւր դօտի ունի իւր սեպհական անասուններն :



## Դ Ա Ս Խ Ա

Հ. Այրեցեալ դօտին ինչ մասնաւոր անասուններ ունի :

Պ. Գրեթէ ամէն յաղթ և անարի անասուն և գաղան այրեցեալ դօտւոյն տակ կ'ապրի . ինչպէս, յաղթ անասուններէն՝ իւլ, սընդէղներ (կէրկէտան), յանդէտ (օռու աթըր). գիշակեր գաղաններէն՝ առէ-շ, լոփ, յալու (փարս), բորեան (ալրիթլան): Այրեցեալ դօտւոյն տակ կ'ապրին նաեւ գեղեցիկ անասունք, ինչպէս վիճ (զաղալ) վայելուչ, ընյուռ (զիւրափէ) երկայնապիկ, կափերայն (զէրտ) խայտարդէտ . ա-

սոնք Ա.Փրեիկէ միայն կը դանուին : Ուղտը կ'ապրի այրեցեալ գօտոյն տակ և բարեխառն գօտոյ շատ տաք մասերը միայն . աշառչու (լամա) նոյնպէս Ա.մերիկա այրեցեալ գօտոյն լեռնային տեղերը : Ա.յրեցեալ գօտին է նաեւ այլեւայլ ցեղ կապկաց հայրենիք : Նոյն գօտոյն տակ կը դանուին , ինչպէս տգեղագոյն և վնասակագոյն սողունք , զորօրինակ վելու օ (պոա) , կուրրեւու , չարաթոյն օձեր , նոյնպէս գեղեցկագոյնք ի թռչոց , զորօրինակ՝ պապից (փափաղան) , ռարիտանու (ճէննէթ գուշու) , մելածուժ (չէհամէք գուշու , շատ սիրուն թռչուն Ա.մերիկայի) , ձէր (երփնագոյն թռչուն Պրազիլիոյ) , ժամանակ , լրջուան , ոսկեան , ուրամարէ եւայլ անթիւ թռչունք , գեղեցկութեամբ նշանաւորք , ինչպէս նաեւ մեծահասակներն , զորօրինակ՝ ջայլեան (տէվէ գուշու) և Շատի ջայլեան :

Դարձեալ այրեցեալ գօտոյն տակ կը դանուին անհամար միջատք որ կը փայլին գեղեցիկ գոյներով , ոմանք նաեւ լոյս կու տան գիշերը , թէպէտ այս ճճեաց շատերը աղետալի են այն երկիրներուն , ինչպէս հարի , սպիտակ հրդիւն և հջիս անթիւ տեսակներ :

Ոչինչ ընդհատ քան զցամաքն նշանաւոր է նաեւ ծովս այրեցեալ գօտոյն տակ նորանշան ձկամբք . թռչող , վաղող (ցատկող) , արշաւող , զրահապատ և խեցեպատ ձկունք , այն ծովերուն մէջ միայն կը դանուին :

Դ.Ա.Ա Խ Գ .

Հ. Հասարակածի երկիրներէն դուրս ի՞նչպէս են անասունք :

Պ. Որչափ կը հեռանանք հասարակածի երկիրներէն այնչափ կը նուաղին անարի , գիշակեր և վնասակար տեսակը : Հիւսիսային բարեխառն գօտոյն տակ գրեթէ չկայ ուրիշ գաղն բաց յարջոյ և ի գայլոյ . անտառաց մէջ կը տեսնուի նաեւ Հարու (այրի խոզ) : Երէք (որսի անասունք) են՝ Եղիշու , այծեան , Ամերիկա՝ նաեւ վայրի եղն : Մեծագոյն թռչունք այս գօտոյն տակ են՝ արծունու , անգու , բայլ (շահին) , պրագէւ (լէյլէք) , կուրրե (թօյ գուշու) , հաւալսուն (պէօյիւք սագ-գա գուշու) և ասէ :

Հ. Բարեխառն գօտոյն հիւսիսային կողմերն ի՞նչ պիտանի անասուններ կան :

Պ. Բարեխառն գօտոյն հիւսիսային կողմերը կը գանուին մուշտակ (Քէ-Ռէ) տուող անասունք , ինչպէս առայր , Քէրու (դագում) , առաւեւ , հուզք (գունատուզ) և այլ սոցին նմանք . այն կողմերը կը գանուին նաեւ եղիշերուի տեսակներ , ինչպէս Եվ կոչուած եղիշերուն որ Լարսնացոց գրեթէ միմիայն ընտանի անասունն է : Երկրիս այն մասին կարծ բայց սաստիկ տաքն յառաջ կը բերէ նաեւ միջամներ որ այնչափ շատ են որչափ այրեցեալ գօտոյն տակ :

Հ. Բեւեռային կամ սառուցեալ գօտւոյն տակ ի՞նչ անասուններ կան :

Պ. Բեւեռային սառուցեալ գօտւոյն տակ անասունք գրեթէ կը սպառին : Բաց ի սպիտակ ուժով ուրիշ դազան չկայ . երբեմն երբեմն կը տեսնուի ծովեղերքը հոկ (տէնիդ տանասը) կոչուած ծովային դազանք : Բայց ծովուն մէջ, որոյ խորն այնչափ ցուրտ չէ որչափ ցամաքը, անասունք աւելի շատ են : Արդարեւ հիւսիսային սառուցեալ ծովուն մէջ կ'ապրին երամ երամ ծովայն դուռեւ (ըինկա պալըզը), կէտ յուհ (պալէնա), հոգանէ կոչուած ձուկը (տէնիդ կէրկէտանը), եւայլք :



### Դ.Ա.Ս Խ.Դ.

Հ. Ամերիկայի անասունք հին աշխարհին անասուններէն ի՞նչ տարբերութիւն ունին :

Պ. Ամերիկայի բնիկ անասունք հին աշխարհին մէջ գտնուած համացեղ անսանոց նայելով աւելի մանր են . հոն փոխանակ ուղարկ կը գտնես այծուռ (լամա), փոխանակ փղի՝ ժեռակն որ փղին մէկ փոքրագոյն տեսակն է, փոխանակ առիւծու և վագեր՝ քօկուռ և եռակուռ կոչուած դազաններն :

Հ. Հարաւային կիսագունտին բարեխառն մասին մէջ անասունք ի՞նչ մասնաւոր յատկութիւն ունին :

Պ. Հարաւային կիսագունտին բարեխառն մասին անասունք թէ ձեւով և թէ բարուք բոլորովին տարբեր են երկրիս ուրիշ մասերուն անասուններէն . ինչպէս ագելու (գանկուրու), հաւառառանգն կոչուած տարօրինակ անասունք : Նոյնպէս Ռէսու և հէրուն կոչուած սագի տեսակները հարաւային կիսագունտին մէջ միայն կը տեսնուին :

Հ. Յատուկ տեղւոյ կողմանէ ի՞նչ տարբերութիւն ունին թռչունք և ձկունք ցամաքային անասուններէ :

Պ. Որովհետեւ թռչնոց և ձկանց տարբեր մեծ դիւրութիւն կու տայ տեղ փոխելու, այս երկու տեսակ անասունք ընդհանրապէս աշխարհագրական որոշ սահման չունին, և կը բնան դիւրաւ գաղթել . ուստի և գաղթելու սովորութիւնն յատուկ է գրեթէ թռչնոց և ձկանց միայն :



### Դ.Ա.Ս Խ.Ե.

Հ. Եւրոպա ի՞նչ տեսակ անասուններ ունի :

Պ. Եւրոպա ունի ամէն տեսակ ընտանի անասուն, ովոր, ոյժ, վլ, այլովքն հանդերձ, և ընտիրներ : Տեղ տեղ, մանաւանգ Անդղիս, մարդկային հնարիւք կամ արուեստիւ աղնուացած են այս անասունք : Արդէն ծագութիւն են աղնուութեան կողմանէ երիմու և

Կալիցիոյ կողմերուն արջառը, թումէլոյ ոչ-  
խարը, Սպանիոյ մերինոս կոչուած այծը,  
Անգղիոյ, Սպանիոյ, Ունկարիոյ ձին: Ընտա-  
նի խողն հասարակ է դրեթէ բոլոր Եւրոպա:  
Շառ յարդի է Եւրոպա և ունի շատ տեսակ-  
ներ: Ուր կը գտնուի Եւրոպական թուրքիա  
և Յունաստան.

Հ. Ի՞նչ տեսակ գաղան կը գտնուի Եւրո-  
պա:

Պ. Գիշակեր և վնասակար անասնոյ տե-  
սակներ սակաւ են Երկրիս այս մասին մէջ: Ա-  
ռիւծ, վագր, բորեան, փիղ, հասարակաց  
պարտէզներուն մէջ միայն կը պահուին ի տես:  
Այս գաղաններն չեն կրնար ապրիլ Եւրոպայի  
կլիմային տակ: Կը գտնուի միայն ու աչ.  
առէտուն արջ բեւեռային կողմերը միայն կը տես-  
նուի: Դայլ կը գտնուի դէպ ՚ի հիւսիս շատ  
տեղեր, մանաւանդ կարպաթեան լեռները,  
Հայու (չագալ)` Արքիպեղապոսի և Սեւ ծո-  
վուն մօտ Երկիրներ: Անտառներու մէջ կը  
գտնուին երբեմն վնա (վայրի խող), վայրի  
կատու, վայրի ոչխար և Քոջան- (փօրսուգ):

Հ. Ուրիշ ի՞նչ վայրի անասուններ կան Եւ-  
րոպա:

Պ. Գիխաւոր վայրի անասունք են՝ 1. Հաւշ-  
տուն տեսակներ, ինչպէս՝ աղուես, ըստան  
(վաշագ), Զոջան- (սուս սամուրու), բուն ա-  
նոյ, ինդում (գագում), կաչի (զէրտէվա),  
ունչ (ողնճապ) որ ունի նաեւ թուչող տեսակ

մը, և այս անասունք կը գտնուին Եւ-  
րոպայի հիւսիսային մասը, մանաւանդ Սի-  
պերիա:

2. Էրե Հայրէ կամ որոյ անասունք, ինչպէս  
Եղիշեռու, ըն որ Լարոնիա միայն կը գտնուի,  
այծէնուն, ինչպէս հասարակ այծեամ (ճէ յրան),  
+արայշ (տաղ գարանասը), Նապառուն, Հանդր,  
աղն (քիշիրի), Խոջան (իրի քիփրի), Եւայլք:

3. Միան ունանէր, ինչպէս, բաց ի տան և  
լուալեաց մուկերէ, կան անթիւ դաշտի և  
Եւրան մկունք Եւրոպա, ինչպէս Հարման (գղ.  
գամբանեօլ), Նորունէն հուն, Քերմանէն հուն  
(գղ. համագէր), աղենն հուն (գղ. մարմող),  
հիան (գղ. բա միւսքէ). ասոնց շատերը հիւ-  
սիսային կողմերը կը գտնուին, մեծամեծ վը-  
նասներ կու տան բերոց և արմուեաց, և  
կը գաղթեն ամառներ մեծ բազմութեամբ:

## Դ Ա Ա Խ Զ .

Հ. Ծովային կաթնատու անասուններէն  
ի՞նչ ունի Եւրոպա:

Պ. Ծովային կաթնատու անասուններէն ու-  
նի Եւրոպա՝ Կեռ (պալէնա). այս անասունը  
քաշուած է հիմա հարաւային կողմերէն, զոր  
օրինակ կասգոնի ծոցէն ուր շատ կար ժա-  
մանակաւ. Ի՞ն (տէնիզ տանասը) որ հիւսի-  
սային ծովեղերքը միայն կը տեսնուի, և ուշ-

ՀՅ (Եօնուղ) որ Եւրոպայի շատ ծովերուն մէջ  
կայ :

Հ. Ասիա Բնչ տեսակ անասուններ կը գըտ-  
նուին :

Պ. Նաեւ Ասիա կը գանուի ամէն տեսակ  
ընտանի անասուն : Յիշուելու արժանի են փո-  
քուն Ասիոյ դժմակաւոր ոչխարը, Գաշմիրի,  
Թիոլեթի և Սնկիւրիոյ այծը, Արաբիոյ ձին և  
Տաճիկ ուղար :

Հ. Ի՞նչ տեսակ գազաններ կան Ասիա :

Պ. Ասիոյ հարաւային մասը, մանաւանդ  
Հնդկաստան, բուն է ամէն տեսակ գիշակեր  
անասուց : Անսովոր չէ տեմնել այն երկրին ոչ  
միայն ամայի, այլեւ բաւական բազմամարդ  
մասերուն մէջ ահագին առեւծներ, Հայեր, ար-  
շու, առէնդըր և Հարութ (վայր Խող) կատաղիներն :

Հ. Ուրիշ Բնչ անասուններ հասարակ են  
Ասիա :

Պ. Հասարակ են հարաւային Ասիա կապիկ  
այլեւայլ տեսակներն, ինչպէս այծամբու (օրանկ  
ութան), կապահութ (ճիպպոն), և ագե-  
ւոր տեսակները. նոյնպէս Քէլ որ ժամանակաւ  
շատ էր և կը գործածուեր պատերազմներու  
մէջ : Շատ յարգի է սպիտակ փիղ, որում  
տեսակ մը պաշտօն կը մատուցուի Քոչինչին :  
Գոմէշ, վայրենին՝ կը գանուի մեծ բազմու-  
թեամբ Հնդկաստան, ուստի բերուած է նաև  
Ասիոյ և Եւրոպայի բարեխառն կողմերն և կը  
գործածուի իբրեւ ընտանի անասուն, յետ

Եղան : Ասիոյ շատ կողմերն կը գանուին նաեւ  
բորեան, Հայլ, Հանդայլ, աղուես, լուսան, ոչի : Վայ-  
րի ձի և վայրի այծ կը գանուին միջին Ասիա .  
Վերջինը՝ մանաւանդ Տաւրոսի և Կովկասու-  
լեռները : Ծովային կաթնատու անասուննե-  
րէն ունին կը գանուի Ովկիանոսի մէջ ամէն  
տեղ :



### Դ Ա Ս Խ է.

Հ. Ափրիկէ Բնչ ընտանի անասուն ունի :

Պ. Մեր բոլոր ընտանի անասուններն, ինչ-  
պէս ուզու, ոչիու, Յէ, շան, կոտոր, ի վազուց  
ծանօթ էին Ափրիկէի քաղաքակիրթադդաց .  
նա մանաւանդ այս անասուններէն ոմանք,  
ինչպէս կով, շուն, կտոր, սուփրական էին  
յեգիպտոս, թէպէտ հովուութիւն հոն պիղծ  
համարուած էր :

Հ. Ի՞նչ գազան և վայրի անասուն կը գըտ-  
նուի Ափրիկէ :

Պ. Գաղաններէն կը գանուին գրեթէ բո-  
լոր Ափրիկէ, ունիւ, յուշու (փարս), ընտառիւ (յովազի մէկ տեսակը), լուներակու (փէլէնք  
քէտիսի), Հանդայլ, բորեան : Վայրի անասուննե-  
րէն լուսան, հէլ, առէնդուր, եւշուի կամ ցու-  
(եազան էշէյի), Հայերոյն (զէրտ), ոչի, այծեւան  
գեղեցիկ տեսակներ : Այս ամենայն անասունք  
կապրին ընդհանրապէս միջին և մանաւանդ

Հարաւային Ափրիկէ : Զորօրինակ փղի ընտիր տեսակը որ կու տայ պատուական փղոսկր՝ կը գտնուի Մոզամբիքի եզերքը, ոզնին՝ գլխաւորապէս Մատակասդար : Բարեյուսց գլխոյն եզերքը կը գտնուի նաեւ կեռ (պալէնա) : Ուղար կը գտնուի գլխաւորապէս հիւսիսային Ափրիկէ միայն :

Հ. Ափրիկէ ի՞նչ յատուկ անասուն ունի : Պ. Երկրիս այս մասին յատուկ են կապիկ տեսակներէն առաջարկ (շիմբանզէ) . Հինք տեսակ մը վայրենի ժողովուրդ կը կարծէին այս կապիկներն , և կը կոչէին բըռնչութ , այսինքն այրաբնակ : Ափրիկէի մէջ նոր ճանչցուած տեսակ մը կապիկ որ հրէաւ կը կոչուի՝ քան զայլ կապիկս մօտ է նմանութեամբ մարդոյ :

Ուրիշ այլեւայլ՝ ստորին կապիկներ կը գտնուին Ափրիկէ և մօտակայ կղզիները , մանաւանդ Մատակասդար . ընդհանրապէս կապիկի ցեղին բնիկ երկիրը կը թուի Ափրիկէ :

Հ. Ափրիկէ ուրիշ ի՞նչ մասնաւոր անասուններ ունի :

Պ. Ափրիկէի յատուկ են նաեւ 1. ճեղանձ (լաքէնէ , նիմն) կոչուած փոքր անասունը որ կը կոչուի նաեւ փարանձէ կամ երեսունէ ժուկ , և կը կարծուի թշնամի օձից . 2. բեղն ժիշ (միսք քէտիսի) . 3. յառաւուէ (սու աթը) . 4. անուշուն կամ ընյուլը (զլուրափէ) :

## Դ Ա Ս Խ Ը .

Հ. Ամերիկա ի՞նչ անասուններ ունի :

Պ. Մեր ընտանի անասնոց գրեթէ բոլորը , հասարակ մուկն անգամ , Եւրոպայէ տարուած են հոն : Նաեւ Ասիա և Ափրիկէ գտնուած գաղանաց և վայրի անասնոց գրեթէ բոլոր տեսակներն , բաց ի սեւ արջոյ , անծանօթ էին Ամերիկա : Բայց Ամերիկա ունի իւր յատուկ տեսակներն .

1. Գաղաններէն բնյուհ (գուկուար) և շնչ (եակուար) որ են փոխանակ յովազի և վագեր .

2. Ժանդանու կոչուած անասուններ որ երբ կը հալածուին՝ գարշ հօտ կ'արծակեն .

3. Պարկէր (գ. սարիկ) .

4. Գետուննէ (գ. գապիկ) որ է երկակենացալ .

5. Թանուհ (գ. գ. բարէսէօ) կոչուած անասնոյ տեսակներ . յամիագնաց անասունք նման կապիկ .

6. Ժօռար (գ. էտանդէ) կոչուած անասնոյ տեսակներ , որ ժանիք կամ սուր տատամունք չունին .

7. Ա. ժորալը (լամա) , և քանի մը տեսակ ջըրային կաթնասուններ , ինչպէս ունչ ջրոյ ունչն և չունչն արջ : Հարաւային Ամերիկա :

Ամերիկա ունի նաեւ հոռի (գ. ունտուզ) , մանաւանդ դանատա և գէպ ի հիւսիս , ինչ-

պէս նաեւ իլրոյ և սուն տեսակներ յորոց ու  
մանք կու տան ազնիւ մուշտակ :

Հ. Ովկիանին բնչ յատուկ անասուններ  
ունի :

Պ. Ովկիանին կամ Աւստրալիա երկրիս  
միւս մասերուն անասուններէն ունի միայն  
կաղէն, հնա (վայրի խող), և տեսակ մը շան.  
Երկրիս այս մասին յատուկ անասուններն են  
սէւլ (գանկուրու) և հաւառանդն (թռչուսոյ քիթ  
ունեցող), նորանշան չորքոտանիք : Ուրիշ ա-  
նասունք, մանաւանդ ընտանիք, տարուած  
են հոն եւրոպացի գաղթականաց ձեռօք :



## Դ Ա Ս Խ Թ Յ .

Հ. Երկրիս այլեւայլ մասերուն թռչուններն  
որո՞նք են :

Պ. Թռչունք իրենց տարեր, այն է օդոյն  
պատճառաւ, ունին մեծ դիւրութիւն տեղ  
փոխելու, ուստի և շատ թռչունք, մա-  
սաւանդ յափշտակիչք, գրեթէ երկրիս բո-  
լոր մասերուն մէջ և ամէն կիմայի տակ կը  
գտնուին, զորօրինակ, մեծագոյն տեսակնե-  
րէն՝ բաղչէ տեսակներ, ինչպէս բուն բաղչէ (շա-  
հին), սուր (չագըր), ուժուտ (գարթալ), մն  
(գարա չայլագ) . անդէւ տեսակներ, ինչպէս ու  
անդէւ, պասկուն (ըիւխս), վաշտանեւ, ուրուր (չայ-  
լագ) : Փոքրագոյն թռչուններէն՝ աղասի և ոսո-

բակ, կուտա (քէքլիք), լըրամբէն (պըլլուրձլն)<sup>1</sup>  
թռչուն գաղթող, հայ (մարթի) և երր կամ  
կուտա (թռւռնա), սուն և որէ (գարկա), գառ-  
թող թռչունք, որու (տէնիկլ լէյլէյլի), ուս-  
տէլ (լէյլէք), ուզնաւ (գլ գուրլի), ձէն (գարա  
լէյլէք), յանին (պէտացցա), հու (գուգու) :

Հ. Ո՞ր թռչուններն են որ յատուկ գոտ-  
ւոյ տակ կապրին :

Պ. Յատուկ գոտւոյ տակ ապրող թռչուն-  
ներ են,

1. Մանր թռչունք ժանիչ տեսակէն որ  
ընդհանրապէս այլեցեալ գոտւոյ տակ կը  
գտնուին, գլխաւորապէս Ամերիկա և Աւս-  
տրալիա, ինչպէս Գրանդուն (գլ գոլիպրի), հան-  
չու (գլ ուազօ միւշ), ուրանիունու (ծէննէթ  
գուշու), հարբուրուն (գլ լիր), ձէն (գլ թան-  
կարա), ուրանու (գլ գուր տը բօշ) . բոլորը  
զարմանալի են վետուրներով և ձայնիւ :

2. Մեծամեծ թռչուններէն ջայէան (տէվէ  
գուշու)՝ բուն Ավրիկէի թռչուն . նաեւ հա-  
րաւային Ամերիկա կայ տեսակ մը . ուսու (թօյ  
գուշու)՝ տաք կիմայի թռչուն . հէրուն (գլ  
ըինկուէն) և նեւուր (գլ մանշօ), առաջինն  
Ագլանդեան ովկիանոսի հիւսիսային, և երկ-  
րորդն՝ հարաւային եղերքը . հաւալուն (պէտ-  
յիւք սագգա գուշու) շատ տաք երկիրներու  
թռչուն :

Հ. Մանր թռչուններէն որո՞նք ընտանի են  
մեղ :

զ. Մանր թռչուններէն ընտանի են մեղ,  
ժամանակ (սէրչէ), եփակնի (սագգա գուշու), ձե-  
շուն (գըրլանղը գուշու)՝ գաղթող, բիշուոր  
(պաշտան գարա), կարմաշաշ (դղ. պուլքէօյլ),  
կենէի (գարա թառւգ) :

Հ. Ո՞ր թռչուններն են որ մասնաւոր կղի-  
մաններէ գալով ընտանեցած են գրեթէ ամէն  
կղիմայի տակ :

Պ. Մասնաւոր կղիմաններէ գալով հիմա ա-  
մէն կղիմայի տակ ապրող թռչունք են,

1. Աւաշուկ հառ որ բուն ասիական են, բայց  
անծանօթ ժամանակներէ հետէ բերուած և  
ընտանեցած են գրեթէ ամէն տեղ .

2. Սու և բար որ բուն հիւսիսային գա-  
ւառներէ են, բայց հիմա ընդհանուր տա-  
րածուած .

3. Զարդու և զուարճութեան հաւք միշ-  
պէս, ձայնի կողմանէ՝ սիսակ, ուեյանէ (գա-  
սարեա), արեկնի (սփինոս), որ բուն տաք եր-  
կիրներու թռչուններ են. վետուրներու դե-  
ղեցկութեան կողմանէ՝ պէտմուկ, բուն Հընդ-  
կաստանէ, պառիչ՝ բնիկ այրեցեալ գօտոյ,  
կարառ, աւաղաններու զարդը պարտէղներու  
մէջ, բուն երկրիս հիւսիսային ցուրտ մասին  
թռչուն է, և կը գտնուի բաղմութեամբ իս-  
լանտա կղղին. համեզութեան կողմանէ՝ հընտ-  
էս, բուն Ամերիկայէ, խառն (սիւլիսն),  
բուն կոմիկասու կողմերէն (Հայոց Բասէն գա-  
ւառէն յորմէ առած է անունը) :

Դ.Ա.Ա Ծ.

Հ. Գլխաւոր սողունք քանի տեսակ են և  
որ երկիրներ կը գտնուին :

Պ. Սողուոց գլխաւոր տեսակներն են կոյու  
(թօսպաղա), մողէն (քէրթէն քէլէ) և օչ+, և  
գրեթէ բոլորը, մանաւանդ յալթ և չա-  
գագօյն տեսակներն, կը գտնուին Ասիոյ, Ափ-  
րիկէի և Ամերիկայի հարաւային տօթագին  
մասերը :

Հ. Կրայ քանի տեսակ է և ուր կը գըտ-  
նուի :

Պ. Կրայն երեք տեսակ է, ծովու, անոյն չը-  
և շամանի :

Ծովային կրայն կը գտնուի շատ ծովերու,  
մանաւանդ Միջերկրականին մէջ. տեսակ մը  
հակայածեւ կրայ կը գտնուի Ափրիկէ, Համ-  
բարձման կղղին. ուրիշ տեսակ մը որոյ պա-  
տեանը կամ խեցին (պառ) շատ ազնիւ է կը  
գտնուի այրեցեալ գօտոյին տակ և ձարսն:  
գտնուի պարեցեալ գօտոյին տակ և ձարսն:

Անոյն ջրոյ կրայ կը գտնուի հիմա Ամերի-  
կա միայն :

Յամաքային կրայն կը գտնուի երկրիս ա-  
մէն մասին մէջ. հասարակ տեսակն է յանակն  
կոչուածը որ կը գտնուի Յունաստան, իտա-  
լիա և Սարտենեա :

Հ. Մողէսք քանի տեսակ են և ուր կը  
գտնուին :

Պ. Մողէսք շատ տեսակ են, որոց մեծա-

գոյն և չարագոյնն է կոկորդիլոս, գաղան  
սոսկալի, որ հայերէն կը կոչուի նաեւ նհանք  
քեռոց, և է հասարակ Ափրիկէի գետերուն  
մէջ. Հնդկաստան ունի Գանդէսի կոկորդի-  
լոս, նաեւ Ամերիկա ունի տեսակ մը կոկոր-  
դիլոս, առէկուր կոչուած :

Հ. Ուրիշ Բնէ մողէմներ կան :

Պ. Ուրիշ գլխաւոր մողէսք են՝ արտօյին որ  
ունի հովահարի ձեւ կատար գլուխը, մէկ  
տեսակը նաեւ ելունդ՝ պարանոցը. Քեշու կո-  
չուածը որ է թեւաւոր. Քետառակւծ զորմէ հինք  
կը կարծէին թէ ամէն գոյն կ'առնուր :

Այս ամենայն մողէսք կը գտնուին Ասիոյ,  
Ափրիկէի և Ամերիկայի հարաւային տաք մա-  
սերը. գետնառիւծ միայն կը տեսնուի երբեմն  
Սպանիա :

Հ. Օձի տեսակներն որո՞նք են և ուր կը  
գտնուին :

Պ. Օձի գլխաւոր տեսակներն են,

1. Հետրո, Ջրային օձ. ասոր ահագինները  
կը տեսնուին երբեմն Արևանդեան Ովկիանոսի  
մէջ.

2. Բաժանառ օձ, գլխաւորապէս Միսիսիպ-  
րիի հովիտը.

3. Բանդոր կոչուած օձը, չարաթոյն. հա-  
րաւային Ասիա և Մալեզիա.

4. Թեւ օձ և աւաս օձ, վսասակար յոյժ,  
Աւստրալիա, և վերջապէս

5. Վեշու օձ՝ (գլ. պոա), անթոյն, բայց

վիթխարի. ջախջախելով կը կլանէ որսը. կը  
դժնուի հարաւային Ամերիկա, Մալեզիա և  
Հնդկաստան :



### Դ Ա Ս Ծ Ա.

Հ. Զկունք ունին իրենց յատուկ ծովեր :

Պ. Ինչպէս թռչունք, նոյնպէս ձկունք  
ընդհանրապէս որոշ սահման չունին. Ջրոյն  
մէջ կրնան գիւրաւ երթեւեկել, իրարու հետ  
ի կոռուի են միշտ, շատ տեսակները նաեւ կը  
գալթեն ծովէ ծով ըստ եղանակին, բայց և  
այնպէս կան տեսակներ որ ընդհանրապէս  
այս ինչ կամ այն ինչ ծով կը գտնուին :

Հ. Զկան գլխաւոր տեսակներն որո՞նք են :

Պ. Զկան գլխաւոր տեսակներն են.

1. Շանայակն և աղցանակն, և կը գտնուին  
գրեթէ ամէն ծով, մանաւանդ ընդարձակ  
ծովեր, հեռու ցամաքէն.

2. Պոյ (գլ. շիմեր), կը յարձակի խումբ  
խումբ տարեխներու (բննկ ուււու) վրայ հիւ-  
միսային սառուցեալ ծովուն մէջ.

3. Տանչայակն (փիսի), կը գտնուի գրեթէ  
ամէն ծով. ասոր մէկ տեսակն է նմբայակն  
(բաստ) որ անուանի է ելեկտրականութեամբ,  
կը գտնուի Ափրիկէ. Ուրիշ ահագին տեսակը  
կը գտնուի Գալիֆունիոյ ծոցը, ուր երբեմն  
կ'ուտէ մարդարիտ որսացողներ.

4. Թառակ (մէրսին պալըղը) . կը գտնուի գրեթէ ամէն ծով և մեծամեծ գետեր . ասոր ձուէն կը շինեն թուսք ուղէն (խաւեար) .

5. Սաղցն , կը գտնուի գրեթէ ամէն ծով և գետ .

6. Ծովային բարեկ (քինկա պալըղը) , տարւոյն մեծ մասը կը կենայ հիւսիսային ծովին խորը , բայց տարին երեք անգամ , գարնան , ամառ և աշնան , եղելով այն ծովէն անթիւ բազմութեամբ , կ'երթայ դէպ արեւմուտք՝ Ամերիկա , և դէպ արեւելք՝ մինչեւ Պաղպիկ , Գաղիոյ , Անդզիոյ և Սպանիոյ եղերքը .

7. Ազիւր (սարտէլա պալըղը) , կը գտնուի Ովկիանոսի և Միջերկրականին մէջ , մանաւանդ Սարտենիոյ մօտ , որմէ առած է սոքէն կամ սոքէլ անունը .

8. Անյըռակ (խամսի) , որմէ մեծ բազմութեամբ կ'որսան Հոլանտա և Միջերկրականին մէջ , աղծելու համար .

9. Գոյլայնին (թուրնա պալըղը) , անոյշ ջրոյ ձուկ է .

10. Ծածան , կը գտնուի ամէն լայնութեան տակ . ոսկեգոյն կարմիր տեսակը որ կը գըտնուի բուն Զինու կողմը՝ ընտանեցած է առմեղ .

11. Չողցոյնին (պագ-գալա) , կը գտնուի մանաւանդ Աղլանդեան Ովկիանոսի մէջ , և կ'որսացուի մեծ բազմութեամբ .

12. Վահանայնին , առաջած (Եայլն պալըղը) ,

լըռատյունի , հասարակ են ամէն ծով .

13. Օջայունի , ծովու միանգամայն անոյշ ջրոյ ձուկն , կը գտնուի լայնութեան գրեթէ ամէն աստիճանի տակ . նոյնպէս է հառենէս (մօրէնա պալըղը) , որպէս ընտիրն է իտալիոյ միւռենէսն .

14. Թուրուր (թէքիր) , կը գտնուի Միջերկրականին մէջ . անուանի է համոյն համար .

15. Թիւակի (իւսկիւմրիւ) , Անասո (փալամուտ) կը գտնուին գրեթէ ամէն ծով . երկոքին մեծ նիւթ են որպէս Միջերկրականին մէջ .

16. Թրայունին (գլըլը պալըղը) , առատ Միջերկրականին մէջ :



### Դ Յ Ա Ռ Բ

Հ. Գլխաւոր խեցեմորթք որո՞նք են և ո՞ւր կը գտնուին :

Պ. Աշխարհիս հնագոյն անասուններն են խեցեմորթք , որոց անթիւ տեսակներուն խեցիները կամ պատեանները կը գտնուին ցարդ , զարմանալի ձեւերով և գոյներով : Արդի խեցեմորթաց օգտակարած պյու տեսակներն են ,

1. Ոսքէկ (ըսթրիտեա) որոց աղնուագոյններն են Անդզիոյ և Թաղէնտէի ոսքէքք , բայց կը գտնուին ուրիշ շատ ծովերու մէջ , և կ'ուտուին նաեւ հում .

2. Ուտելի խեցեմորթ է Յան ակաջ (միտիա) .

3. Գաղտնելու կոչուած խեցեմորթք որ կուտան մարդարիտ, և կորսացուին գլխաւորապէս զարսից ծոցը, Սէյլան կղզւոյն և Հընդկաստանի մէջտեղ և Դալիֆոռնիոյ ծոցը.

4. Պէտոյ (փինէղ), կը գտնուի Միջերկրականին մէջ: Ասոր մետաքսանման թելերէն Գալապրացիք և Սիկիլիացիք կը գործեն բեհեղ.

5. Խշոնջ (սայլանկէօղ), շատ երկրներ կուտուի ախորժանօք, մանաւանդ գերմանիա.

6. Ծիւռաբեր խշոնջ: ունին վամփուշտ լի հիւթով որ կու տայ մանուշակագոյն ծիրանի: Ընտիր տեսակը կը գտնուի Միջերկրականին մէջ.

7. Աեղե կամ լու (միւրէքքէպ պալըզը), յարդի է սեւ ներկին համար: ընտիր տեսակը կը գտնուի նոյնպէս Միջերկրականին մէջ, մանաւանդ իտալիոյ մօտ: Զինու հելն կոչուած ներկին գլխաւոր մասն այս ձկան ներկէն կը կարծուի:



## Դ Ա Ս Ծ Գ .

Հ. Գլխաւոր միջատներ որոնք են:

Պ. Միջատ կըսուին այն անասունք որոց մարմինը յօդուած յօդուած է: Այս տեսակ անասնոց գլխաւորներն են,

1. Տղուկ, բժշկութեան մէջ յարդի է, մանաւանդ Ունկարիոյ տղրուկը: Հնդկաստան կը գտնուի տեսակ մը ցամաքային տղրուկ, ֆասակար յոյժ.

2. Խելչիտէ (չաղանօս) և Խեցետնէ (ըսթագօս) տեսակները որ շատ ծովերու և գետերու մէջ կը գտնուին.

3. Ռուր (մամուկ), ունի մեծ տեսակներ որոց սստայնը բաւական ուժեղ է մինչեւ արգելուլ մանր թռչուններ իբրեւ ի վարմի: Ունի նաեւ վնասակար տեսակներ.

4. Կարէչ (ագրէպ), կը գտնուի տաք երկրներ, և ընդհանրապէս կը տեսնուի ամառուան ջերմագոյն օրերը.

5. Փաստու (աթէշ պէօճէյի), մեծագոյն և լուսաւոր տեսակները կը գտնուին հասարակածի կողմերը, մանաւանդ Պրազիլիա.

6. Մարտի (չէքքիրկէ), ունի շատ տեսակներ. կը գտնուի տաք երկրներ, և երբեմն անթիւ բազմութեամբ տեղալով հեռաւող երկրներու վրայ, կուտէ կը լափէ ամէն կանաչ, և գիտկամբը կ'ապականէ օդը. ի վաղուց հետէ սոսկալի աղէտ համարուած է մարախը: Անապատի բնակիչներէն ումանց կերակուրն է մարախ.

7. Մրջէն (գարընճա), սպիտակ ապականիչ տեսակը կը գտնուի Աֆրիկէ, մանաւանդ կուինէա և Սենեկամպիա: Մըջնոյ մեծամեծ

տեսակներ կը գտնուին բուն Աւարալիա մեծ  
բազմութեամբ .

8. Մելու , անուանի իւր ազնիւ հիւթոյն  
համար որ է մեղր . կը պահուի ամէն տաք և  
բարեխառն երկիր :

9. Որդան կարդ (գըրմըզ) , կու տայ գեղե-  
ցիկ կարմիր ներկ . ազնուագոյն տեսակը կը  
գտնուի Մեքսիդոյ , կրնայ յառաջ գալ նաեւ  
հարաւային Եւրոպա , մանաւանդ Սպանիա .

10. Շերամ (իփէք պէօճէյի) , անուանի որդն  
կերպասարեր . է բուն յարեւելեան Ասիոյ ,  
մանաւանդ Զինաստանէ : Առ Յուստիանոսիւ ,  
Հնդկաստան զրկուած միաձունք այս պա-  
տուական որդը պահելու գաղտնիքը սորմե-  
ցան , որդը բերին Եւրոպա , յետոյ Արաբա-  
ցիք մուծին շերամի մշակութիւնը Սպանիա և  
հիւսիսային Ափրիկէ , ապա մոտաւ Սիկիլիա  
և հարաւային իտալիա , վերջապէս Խաչակ-  
րաց ժամանակ բերուեցաւ նաեւ գաղիս .

11. Մէկիւ (սիվրի սինէք) , հասարակածր և  
կողմերն արդարեւ պատուհաս են մարդոյ և  
անառնոց մժիխք : Զարմանալի է որ նաեւ  
հիւսիսային երկիրներ , ինչպէս Լաբոնիա , Իս-  
լանտա , կարծ ամառներն այնպէս սոսկալի են  
այս միջատք ինչպէս հասարակածի երկիր-  
ները :

ԴԱՍ ԾՂ .

Հ. Գլխաւոր կենդանաբոյսք որո՞նք են :

Պ. Կենդանաբոյսք տեսակ մը ստորին առ-  
տիճանի տձեւ անասուններ են , որ բոյսերու  
պէս փակած կը մնան ընդհանրապէս ջրային  
կամ խոնաւ տեղեր , ոմանք նաեւ մարդուս  
փորոտեաց մէջ : Գլխաւոր տեսակներն են ,

1. Ողբեր (գլ. հօլօթիւրի) , կը գտնուի  
Աւարալիոյ մօտ ծովուն մէջ քարերու վրայ :  
Չինացիք ախորժելով կուտեն այս որդը , և  
է մեծ առեւտրոյ նիւթ Մալեզիա և արեւե-  
լեան հարաւային Ասիոյ եղերքը .

2. Փորութն (սօղուճան) , կը գոյանայ մար-  
դոց փորոտեաց մէջ , և տեղ տեղ մեծ վը-  
նասներ կու տայ մարդոց . զորօրինակ Մերե-  
նէ կամ կուճայի որդը , որ Արաբիոյ , Պարս-  
կաստանի , Հնդկաստանի , Հապէշի և կուի-  
նէայի բնակչաց մեծ հարուած կու տայ : Փո-  
րութան մէկ տեսակն է Եւրու կոչուած որդը  
զոր ունին ընդհանրապէս բնակիչք հարաւա-  
յին Եւրոպայ , և Քաջար կոչուած որդը զոր  
ունին բնակիչք հիւսիսոյ :

3. Պուեր (ըլստափօթ) , կ'ապրի ջրոյ մէջ ,  
ուր բազմանալով և կրային նիւթով մածեալ  
կը կաղմէ ահազգին կոյտեր : Պողիպի պատուա-  
կան տեսակն է բառար (մէրճան) որ աճելով  
կ'առնու անտերեւ թփոյ ձեւ , և կը գտնուի  
գլխաւորապէս Միջերկրական և կարմիր ծո-

վերուն մէջ : Բուսաը կարեւոր նիւթ է որաց  
հիւսիսային Ափրիկէի բնակչաց : Տեսակ մը  
պողիպ է նաեւ աղունք (սիւնկէր), կը գտնուի  
Միջերկարական ծովուն արեւելեան կողմը և  
հարաւային Ամերիկայի եզերքը : Ընդհանրա-  
պէս Արքիակեղագոսի կղզիներէն կը բերուի  
սունկ :

---

## ԲԱՐՓ

|                 |               |              |                        |
|-----------------|---------------|--------------|------------------------|
| Ագեվազ.         | cangarou.     | Երէզ.        | ténia.                 |
| Ազամաթզենի.     | bananier.     | Երոյր.       | manganèse.             |
| Ալպեան մուկն.   | marmote.      | Երփնարար.    | spath-fluor.           |
| Աղոտր.          | տես քացիսնի.  | Զառնակ.      | cobalt.                |
| Աղումակ.        | sel gemme.    | Զերլոն.      | zircon.                |
| Այգող.          | ampélite.     | Հնձուկ.      | cougonar.              |
| Այծամարդ.       | orang-outang. | Թեւատ.       | manchot.               |
| Այժեամն.        | antilope.     | Թմբի.        | tilleul.               |
| Այծուզտ.        | lama.         | Թմբածուկն.   | torpille.              |
| Անկէզ.          | amiante.      | Թօն.         | orage.                 |
| Անուշադր.       | sel ammoniac. | Ժանտահոտ.    | moufette.              |
| Ապրսամ.         | balsamier.    | Ժոռատ.       | édenté.                |
| Արարոդ.         | arrow-root.   | Լաստենի.     | aune.                  |
| Արեւակն.        | opale.        | Լեզուածուկն. | sole.                  |
| Արծին.          | émeril.       | Լուսարար.    | mica.                  |
| Արքայախմնձոր.   | ananas.       | Լոթարար.     | lapis lazuli.          |
| Արքայիկ.        | basilic.      | Լոչանաւ.     | argus.                 |
| Բովածուկն.      | houille.      | Խիսենի.      | maranta.               |
| Բուռ.           | calcaire.     | Խնկենի.      | boswellia.             |
| Գազի խիճ.       | adragant.     | Խոյժ.        | tourbe.                |
| Գայլախազ.       | silex.        | Ծածան.       | carpe.                 |
| Գայլածուկն.     | brochet.      | Ծարիր.       | antimoine.             |
| Գենուկինմ.      | cabiai.       | Ծիս.         | tangaras.              |
| Գերմանիկ մուկն. | hamster.      | Ծորենի.      | guttier.               |
| Գիրուկ.         | pingouin.     | Կամենի.      | acajou.                |
| Գորշուկ.        | blaïreau.     | Կարկեհան.    | rubis.                 |
| Գրածուի.        | graphite.     | Կարմրասարդ.  | bois de Cam-<br>պէche. |
| Գառնիճ հող.     | magnésie.     | Կառ.         | argile.                |
| Գեղնակն.        | jargon.       | Կզարիս.      | martre.                |
| Գոմ,            | դոմի խիճ.     | Կնզում.      | hermine.               |
| Գրախտավարդ.     | hortensia.    | Կողէզ.       | colza.                 |
| Եղնգնարար.      | onyx.         | Կոմ.         | astragale.             |

|                                |                              |
|--------------------------------|------------------------------|
| Կոպիթ . sable siliceux.        | Նորուեկիան մուկն . lemming.  |
| Կուլը . castor.                | Ճազը . jagouar.              |
| Կոփենի . cañier.               | Շանաձուկն . requin.          |
| Կաբածիթ . asphalte.            | Շիկակա . argile ocreuse.     |
| Կարի կամ կուենի . mélèze.      | Շիկնիք . brésil.             |
| Համեմուկ . vanille.            | Ոսկեհատ . faisant doré.      |
| Հատարար . granite.             | Ոսպնակն . corindon.          |
| Հացենի . arbre à pain.         | Ործարար . quartz.            |
| Հացի . érable.                 | Ոփի . hêtre.                 |
| Հաւամրզի . bruyère.            | Չեչարար . ponce.             |
| Հաւառուզն . ornithorhynque.    | Պարկերէ . sarigue.           |
| Հետահան . ichneumon.           | Պիսակ եւ ոսկեխայտ սև մար-    |
| Հերձի . lentisque.             | մարիոն . portor noir, tache- |
| Հեւենի . hévéa.                | տé de jaune.                 |
| Հեվետիան . volcanique.         | Պրազիկան շափիւզա . tour-     |
| Հնդկանուշ . cacao.             | maline.                      |
| Հնդկէ ճարար . gerboise.        | Ջրաղուէս . loutre.           |
| Հնդկէ ռետին . gomme gutte.     | Սամոյր . xibeline.           |
| Հնդկէ շալլեամն . casoar.       | Մարդիոն . cornaline.         |
| Հնդկակզն . bambou.             | Մեւարդ . ardoise.            |
| Հրկենի . roucouyer.            | Սուտակն . spinelle.          |
| Հրուկ . roucou.                | Արենի . acacia.              |
| Հարխոտ . fougère.              | Վազերակուզ . serval.         |
| Զողածուկն . perche.            | Վազերամի . zèbre.            |
| Հանգան . sandal.               | Վահանածուկն . turbot.        |
| Հարպենի . croton sébifère կոսի | Վանակն . cristal de roche.   |
| արե . suif.                    | Տափածուկն . raie.            |
| Մաղթնի . ipécacuan.            | Տենդի . quinquina.           |
| Մատուտակ . réglisse.           | Տորոն . garance.             |
| Մարզարազ . gibbon.             | Յախ . frêne.                 |
| Մարմուկն . campagnol.          | Յարասի . bouleau.            |
| Մեղրածուծ . colibri.           | Փայտեղ . lignite.            |
| Միամանի . naryhal.             | Փնջասար . hetryoséphale.     |
| Մշկան . rat musqué.            | Քաղկիղեան ակատ . calcédoine  |
| Մշկենի . muscadier.            | Քարածուխ . anthracite.       |
| Մշտիկ . ricin.                 | Քարիւզ . pétrole.            |
| Քախիթ . kaolin.                | Քնարտուն . lyre.             |
| Քամրուկ . paresseux.           |                              |

## Ց Ա Ն Կ

### ԲՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ

|                                          |    |
|------------------------------------------|----|
| ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ ԲՆԱԿԱՆ . . . . .         | 3  |
| Ա. ԵՐԿՐՈՍ ԵՐԵՍԸԸ . . . . .               | 3  |
| Յամար . . . . .                          | 3  |
| 1. Աւելիք . . . . .                      | 3  |
| 2. Գուշտ . . . . .                       | 8  |
| 3. Կոչք . . . . .                        | 10 |
| Չոր . . . . .                            | 11 |
| Ա. Յամաքայինչուր . . . . .               | 11 |
| 1. Ակունք . . . . .                      | 11 |
| 2. Գեղեց . . . . .                       | 12 |
| 3. Մուշտիք . . . . .                     | 14 |
| Բ. Ծովային ջուրք կամ ծովեր . . . . .     | 17 |
| 1. Խոշոք ջուրք . . . . .                 | 21 |
| 2. Ցույն . . . . .                       | 22 |
| Բ. ՄԹՆՈԼՈՐՏ . . . . .                    | 24 |
| Կիմայ . . . . .                          | 25 |
| Զերմուրին . . . . .                      | 25 |
| Հողմ . . . . .                           | 32 |
| Օդերեւուր . . . . .                      | 36 |
| 1. Զբային օդերեւոյն . . . . .            | 36 |
| 2. Հբային օդերեւոյն . . . . .            | 41 |
| 3. Մաքանական օդերեւոյն . . . . .         | 44 |
| Գ. ԵՐԿՐՈԳՈՒՆԵԸԸ ԲՈՂԿԱՑՆՈՂ . ԵԿ ԵՐԿՐՈՍ Ե- |    |
| ԲԵՍԸԸ ԶԱՐԴԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՔ . . . . .         | 43 |
| 1. Անգործարան մարմինք . . . . .          | 47 |
| Ա. Քարինք . . . . .                      | 47 |

|    |                        |    |
|----|------------------------|----|
| 1. | Կըային +արեր           | 47 |
| 2. | Գոյլընիազգեայ +արեր    | 48 |
| 3. | Խառապ +արեր            | 5' |
| 4. | Կարեր և հողեր          | 5  |
| 5. | Հեծեսոբեան +արեր       | 5  |
| 6. | Պառապական +արեր        | 5  |
| թ. | Գլխաւոր մետաղք         | 5  |
| դ. | Այրելի կամ վառելի հանք | 5  |
| 2. | Գործարանաւոր մարմինք   | 5  |
| 1. | Բայս+                  | 59 |
| 2. | Շնչառութ+              | 70 |



6922

12013

ՀՅ Ազգային գրադարան



NL0516455

